



99

Ա.ԶՈՒ ՄԱՍԵՆԱԶՈՐ



19 NOV 2011  
թիկ 1

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ

# ՍԵՒՀ ՀՈՂԵՐ

Ա. Ա. Ա.

## ՅԵՏԻՆ ԳԻՅԵՐ ԱՐԱՐԱՏԵԱՆ

ՊՊԸՆԵՐԳՈՒԹՅԱՆ ԵՐԳ.Ա.Խ.Ա.Ո.Ն ՅԵՐԻՍ Ա.ԲԱՐՈ ԵՒ Ի ՄԻ ՎԵՐՋԱԲԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

ՀՐԱՏԱՐԱԿԻՑ

Ա. Եւ Գ. ԶԱՐԴԱՐԵՎԻՆ. ՍՊԱԾՔ

1908

891.99

7-799

04 APR 2013

## ԱՆՁԻՆՔ ԹԱՏԵՐԸ ԽԱՂԻՆ

ԱՆԿԹԻՄՈՒՐ . . . . . ԽԵԲՆԱԿԱԼ ԹԱՐԱՐԱԳ .  
 ՆՈՐԱՅՐ . . . . . ԽԵԽԱԲ ՍԵԲԱՍՏԻՈՆ .  
 ՆԱԶԵՆԻԿ . . . . . ՆՈՐԱՅՐԻ ԴՊԱՍՏԵՐ .  
 ԵՐԱՆԵԱԿ . . . . . ՎԱԶԵԿԻ ԿԻՑՅ .  
 ՎԱՐԴԱՆՈՅՅ . . . . . ՎԱՂԵԽԱԿԻ Աղջիկը .  
 ՎԱԴԵՆԱԿ . . . . . ՆՈՐԱՅՐԻ ՓԵԽԱՅԲ՝ ԶՈՐԱՎԵՏ ՀԱՅՈ  
 ՎԱԶԻ . . . . . ԶՈՐԱՎԵՏ Ուրացող .  
 ԶԱՐՄԱԶԱՆ . . . . . ԶՈՐԱՎՈՒԽ ԹԱՐԱՐԱԳ .  
 ՎԱՀՐԱՄ . . . . . ՆԱԳԵՑԻԿԻ ԽՆԱՄԱԿԱՐ .  
 ՆԵՐՄԷՀ . . . . . ՎԱԶԵԿԻ հԱյր .  
 ՀԱՅ ՀԻՆԻՈՐ ՄՀ .  
 ԹԱԹԱՐ ՊԱՏԳԱՄԱՒՐ ՄՀ .

ԶՈՐԱՎԵՏ, ԹԻԿԵՆԱՎԱԽԻ, ԶԲԱՆԵՐԻ, ՖԱՂՈՎՈՒՐԴ,  
 ԴԵԼ ԵՎԱՅԻ:

## ԱՆՁԻՆՔ ՎԵՐՋԱԲԱՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՅՈՅՍ

ԱԼՅ

ԱՆՄԻՈՒԹԻՒՆ

ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆ

## ՍԵՒ ՀՈՂԵՐ

ԿԱՄ

## ՅԵՏԻՆ ԳԻՇԵՐ ԱՐԱՐԱՏԵԱՆ

ԱՐԱՐՈՒԱԾ Ա.

ԱՐՃԱԿԱՆԵ

Արշալոյ . — Նորայրի ապարանին մէջ փառաւոր սենեակ մը . — Խորք գուռ,  
 երկու կողմբ պատուհան . — Աչ կողմի խորք սենեակ մը ուր նազենիկ կը հնանայ .

ՏԵՍԻԼ Ա.

ՆԱԶԵՆԻԿ (մինակ, բնացած)

ՎԱՂԵԽԱԿԻ . . . (իբրև մեկը կը գրկէ եւ արքնալով յանկարծ  
 կը տիրի) Դարձեալ երազ . . . կը ծագիս, արշալոյս, և զիս միթմա-  
 րելու կուգաս, այլ ի զուր, ես քու տեսքիդ վրայ զմայլած՝ չեմ  
 միթմարուիր, վաճն զի ՎԱՂԵԽԱԿԻՍ ժպիտը քու ծագումէդ աւելի  
 քաղցր էր . . . ի՞նչ սփոփանք կրնան ազդել ի՞նձ այս աստեղազարդ  
 և կապուտակ երկինքը, մինչդեռ իր կապոյս աչքերն այս աստեղ-  
 բէն աւելի շողլողուն էին, իր դէմքը նորեկ գարունէ մը աւելի  
 գեղեցիկ էր . . . վերջապէս անհուն զրախտ մ'էր իր սիրտը, և ես  
 չոն զուտրթ թիթեռնիկ մ'էի, իսկ հիմա արտասուալից վէի մը փո-  
 խակերպեցաւ և ես հոն հետկըլուղ ստուերի մը . . . ՎԱՂԵԽԱԿԻ, ե՞րբ  
 պիտի գաս զիս գրկելու . . . այլ ի՞նչ յօյս ունիմ ես . . . կը հասկնամ,  
 մահուան ցուբատ ձեռքն զքեկ յաւիտեան բաժնեց ինձնէ . . . բախտը  
 մեր երկուքին մէջ զերեզման մը դրաւ . . . : ի՞նչ թշուառութիւն,  
 գանդաղ տարիներ արցունք սփուլով անցան և դեռ չեմ տեսեր ես  
 զքեզ, ես որ վայրկեան մը չէի ուզեր հեռանալ քեզնէ . . . ( երեսը  
 ձեռացը մէջ առած կուլայ ) :

ՏԵՍԻԼ Բ.

ՆԱԶԵՆԻԿ եւ ՎԱՀՐԱՄ

ՎԱՀՐԱՄ . — Նազենիկ, դարձեալ կուլաս, միթէ նորէն ե-  
 րազիդ մէջ տեսար զինքը . . .

ՆԱԶԵՆԻԿ. — Այո՛, և առջինէն աւելի քաղցր էր իւր նայ-  
ուածքը... ա՛հ, ինչու ես ալ իրեն հետ չը վազեցի պատերազմի  
դժաշտը, ես ալ դիւցազնունեոյ մը պէս ամուսնոյս զրկացը մէջ  
հայրենեացս կը ձօնէի արիւնս և չէի հեծեր այսպէս գերեզմանէն  
խոռված ստուերի մը նման...

ՎԱՀՐԱՄ. — Իսկ Վարդանոյշ այն անմեղ դստրի՞ կը:

ՆԱԶԵՆԻԿ. — Սրդէն որ կողմ որ դառնաս, երկինք արցունք  
սփռած է հոն. որիմն, ո՞վ մահ, եկո՛ւր քու սառ ձեռքերովդ-  
գոցէ այս աչքե՞ց և թող աներեւութանայ առջեւէս այս նախան-  
ձու աշխարհ՝ ուր սիրոյ քաղցրութիւնը դեռ չը ճաշակած. սիրոյ  
դառնութիւնը կը խմեմ: Վաղենակ, փշալից է եղեր այն պսակը  
զոր սէրը ժապանով մեր գլխուն բոլորեց և իր հեշտ ամպերովը զա-  
նոնք մեր աչքէն ծածկեց... երանի թէ այն զիշերը յորում առա-  
ջին համբոյրներն զգացին մեր շրթունքը՝ զգացին նաեւ մահուան  
դալուկը, երկուքնիս զրկախառն իջնէինք այն սեւ գերեզմանը...  
Վահրամ, եթէ հիմա զաւակ չունենայի, հազար գերեզման ունե-  
ցած էի...

ՎԱՀՐԱՄ. — Մի՛ յուսահատիր այդպէս, Նազենիկ, անշուշտ  
կը գթայ երկինք ամեղին վրայ... յուսա՛, միանգամայն ինքզինքդ  
զուարթ ցցո՛ւր, վասն զի կուզե՞ս տեսնել անմեղ աղջկանդ արցունքը:

ՆԱԶԵՆԻԿ. — Ինչո՞ւ:

ՎԱՀՐԱՄ. — Երբ հիմա անկողնէս ելայ, հեծկլտալու ձայն  
մառի, քովս դարձայ և տիսայ որ Վարդանոյշ կուլար... հարցուցի  
թէ ինչո՞ւ կուլայ, ինքն ալ վերջապէս պատամխանեց — վասն զի  
մայրիկս միշտ կուլայ:

ՆԱԶԵՆԻԿ. — Ինչպէս չարտասուէ զաւակ մը որուն աչացը  
վրայ իր մօրը համբուրին հետ մէկտեղ արցունք կաթեց... որիմն,  
Վահրամ, երբ պիտի զթայ երկինք մեր վրայ. մինչդեռ անմեղ  
մանգամ կը վշտագնէ... մի՛, մի՛ գոցեր սիրաս պատիր յօյսերով,  
զիտեմ գերեզմանին սեւ պատուարները բաժնեցին ինձմէ ամուսինս,  
ես որ այնչափ կը զաշտէի այն զողարիկ սիրտը... անարդ թշնամ-  
եաց սափեցը կոխան եղաւ... Հայաստան դիւցազն մը կորսնցուց և  
Նազենիկ պահապան հրեշտակ մը, որուն յաղթական ճակատը ցուրտ  
և արիւնուա մարմարեայ տափնիներով պսակեց մահն անշուշտ:

ՎԱՀՐԱՄ. — Բայց դու ընդհակառակ հրճուելու ես, Նազե-  
նիկ, որ քու ամուսինդ անհան չափեր գրկեց իր մահուամբը, որոնց

արիւնը պիտի ծծէր թշնամւոյն անխնայ առւրը... թող մեռնի ա-  
մուսինդ և ապրի Հայաստան, վասն զի կը գտնիս յետոյ ամուսինդ  
երկնից մէջ, իսկ Հայաստանը երթիք չես գտներ... դու չես գի-  
տեր թէ այս դողդոջուն բազուկը որչափի թշնամւոյն արեւոմբը կար-  
մրեցաւ... երկու որդի ունէի երկուքն ալ պատերազմի մէջ ինկան  
մեռան, իսկ ես հրճուեցայ որ հայրենեաց ազատութեանը համար  
մեռան... եթէ հայրդ զքեզ իմ խնամակալութեանս յանձնած չըլ-  
լար, ես հիմա գուցէ դիատապաստ ինկած էի դաշտին վրայ և  
կատաղի վագեր նման թշնամւոյն արիւնը կը խմէի. չը զիտես դու-  
ինչ զուարձութիւն է այն... կողրած զքեզ Նազենիկ, որ հայրեն-  
եաց հուրը չես զգար դու... չը տեսա՞ր միթէ հայրդ՝ որ հոգիէն  
աւելի կը սիրէր զքեզ, հայրենեաց սիրոյն համար թողուց հոս և  
ինքը պացաւ պատերազմի և ազատութեան դաշտը իւր ճերմակ  
մօրուքն արեամբ ներկելու... և արժանացաւ իսկ նահատակու-  
թեան լուսեղէն թագին. Նազենիկ, աշխարհիս վրայ երջանկու-  
թիւնն աշնան պարզ երկնքին կը նմանի, զոր զմայլած դիտելու  
ատենդ յանկարծ թուխ ամպերով կը ծածկուի:

ՆԱԶԵՆԻԿ. — Ո՛չ, մի արթնցներ մաացս մէջ հօրս մահուան  
տիսուր յիշատակն ալ. դարձեալ կըսեմ, պէտք է մեռնի, վասն զի  
միայն մանը, այն սառած և տիսուր հրեշտակը կրնայ վշտահարս  
միիթարել՝ յաւիտենական տիսուր հանգստարան մը՝ գերեզման մը  
չնորհելով, որուն ցուրտ դրանը առջեւ կը դողդոջեն զգալի յիշա-  
տակներ...: Վահրամ, երբ կը տեսնեմ որ վարդը կը ժպտի, կու-  
զեմ վարդ մը ըլլալ, ժպտի վայրկեան մը և թառամիլ... (ի ծուեր  
եւ ձեռքն երկինք վեցուցած) Հայր իմ, դու գոնէ խորհուրդ-  
մազդէ թշուառ աղջկանդ:

### Տ Ե Ս Ի Լ Գ.

#### ՆՈՅՆՔ ԵՒ ՎԱՐԴԱՆՈՅԾ

ՎԱՐԴԱՆՈՅԾ. — (Մօրը գիրկը վազելով) Մարիկ... դարձ-  
եալ կուլաս:

ՆԱԶԵՆԻԿ. — Ո՛չ, աղջիկս... (զայն սրբին վրայ կը սեղմէ):

ՎԱՐԴԱՆՈՅԾ. — Ի զո՞ւր կը ջանաս զիս խարել, ահա կը  
տեսնեմ այդ արցունքները որոնք տաք տաք սրտիս վրայ կը կա-  
թին... ինչո՞ւ համար կուլաս, ըսէ որ ես ալ արցունքս քուկինիդ  
հետ խառնեմ, սիրուն մայրիկս:

ՆԱԶԵՆԻԿ. — Խեղճ զաւակ, դառն կրտստեան մը տիսուր յիշատակ, քեզի համար կուլամ, վասն զի թշուառ ես :

ՎԱՐԴԱՆՈՅՑ. — Այս', թշուառ եմ, վասն զի աչքս բանաւէս, մայրս ճանչնալէս ի վեր միշտ զինքը տրտում տեսայ՝ գոնէ անգամ մը չը ժպտեցար ինձ, անգութ մայր :

ՎԱՀՐԱՄ. — (Մեկուսի) Տարաբախտ տղամայ :

ՆԱԶԵՆԻԿ. — Եկուր գիրկս, մի՛ սրդողիր զաւակս, այսուհետեւ միշտ պիտի ժպտիմ քեզի, թէպէտ և սրտէս արիւն ալ պոռթկայ:

ՎԱՐԴԱՆՈՅՑ. — Պիտի ժպտիս ինծի... մայր իմ, Վահրամ, կը տեսնե՞ս ժպտ խոստացաւ մայրս... ուրեմն այսուհետեւ միշտ երջանիկ պիտի ըլլամ:

ՆԱԶԵՆԻԿ. — Եւ ալ անգութ չի պիտի կոչես մայրդ, այնպէսչէ :

ՎԱՐԴԱՆՈՅՑ. — Երբէ՛ք... ներէ ինծի մայր իմ, վասն զի խիստ վշացած էի. երէկ իրիկուն երբ պարտէզը կը շրջադաշէի, տեսայ երփներանդ թիթեռնիկ մը որ՝ ծաղկէ ծաղիկ կը թռչտէր զուարթաբար... աչքերս լեցուեցան... ինկայ մարդագետնին վրայ և սկսայ դառնագին լալ, ըսելով ինքնիբենս — ես որ մայր ունիմ, թշուառ եմ, և պանդուխտ թիթեռնիկն անդամ ինծնէ աւելի երջանիկ է... վերջապէս ելայ և նո խանձով վառուած՝ արիւն քըրտինք թափելով յաջողեցայ զամփ բռնել և սպաննել... ինչդ թիթեռնիկ... յետոյ որչափ սիրտս կտոր եղաւ... միթէ ոճրադորութիւն էր ըրածս, մայր իմ:

ՆԱԶԵՆԻԿ. — Ո՛չ, դու յանցանք չունիս աղջիկս... համդարտէ..., ալ այսուհետեւ իմ միակ մտածմունքս դու պիտի ըլլաս:

ՎԱՐԴԱՆՈՅՑ. — Բայց ի՞նչ ձայն է այս, մտիկ ըրէ, մայր իմ... (դուրսէն հետեւեալ տիսուր երգը կը լսուի):

### ՈՂԲԵՐԳ

Երկինք, ցոյէ աշացրս լոյս...  
Գեր նույլ մը յաշա եղկելոյս;  
Ու ի խաւար օրերն համբուն  
Սիրտն ի սուլգ՝ վիշ ինձէ անելուն...  
Ո՛վ նազենիդ իմ նազենիկ,  
Ո՛վ իմ արեւ իմ յայս քաղցրիկ,  
Քայլամոլար շրջիմ ի զնւր...  
Քեզ կը ծածկէ դամբան տրիսուր:  
Զկայ ինձի երքէ յոյս լոյս,  
Դու ես սփոփանէ իմ ցաւերուս,  
Ո՛վ դու դամբան լրովի դամբան,  
Շրունիս զինք միշ կը կարդ

ՆԱԶԵՆԻԿ. — Ո՛չ, այս ձայնը տիսուր տպաւորութիւն մը ազդեց ինձ... ովէ այդ երգովը, Վահրամ:

ՎԱՀՐԱՄ. — (Պատուիանէն նայելով) Ցնցոտինսը հագած կոյր զինւոր մ'է (Վարդանոյշ կերպայ պատուիանէն նայելով):

ՆԱԶԵՆԻԿ. — Վահրամ, գնա՛, կաղաչեմ հոս բեր այդ զինւորը, գուցէ նոյն պատերազմէն դարձած լլայ և լուր մը տայ մեզ ամունոյս վրայօք: (Վահրամ կը մեկնի) Ո՛չ, որդեօք պիտի կարենա՞մ յաջող լուր մը տանել վաղենակէս, եթէ ո՛չ յուսոյ այն նշայը որ զիս կը միխթարէր, պիտի խաւարի մահուան ստուերին տակ... անողոք բախտ, մինչեւ երբ սիրոս յուսահառութեան թուխ կոհակաց խաղալիկ պիտի մատնես...:

ՎԱՐԴԱՆՈՅՑ. — (Մօրը վազելով) Մայր իմ, Վահրամ կոյր զինւորին թեւէն բռնած հոս կը բերէ... ահա ելան...:

### ՏԵՍԻԼԻԴ

ՆՈՅՆԻ, ՎԱՂԵՆԱԿ, ՎԱՀՐԱՄ (բեւէն բռնած կը բերէ, որն որ կրոս եւ դեղնած է)

ՎԱՂԵՆԱԿ. — Ինչո՞ւ զիս հոս բերիք... միթէ զիս բանտարկել կուզէք, որպէս զի փողոցներուն մէջ այսպէս աւտանդական թշուառութիւնս չը նուազեմ ողբաձայն... ա՞հ, աղատ թողէք զիս, թողէք որ ողբած ես իմ վիճակս, վասն զի իմ միակ սխիթարանքս իմ ձայնիս արձագանքն է, ինծի այնպէս կը թուի թէ սիրելիքս ինձ կը պատաժանեն:

ՎԱՀՐԱՄ. — Ապահով եղիր, խեղճ զինւոր, զքեզ արգիլող չկայ, աղատ ես երթալու... բայց ներէ յանդուգն հարցմանս... ինչո՞ւ այսպէս փողոցները կը թափառիս ողբազին... միթէ ընտանիք չունի՞ս:

ՎԱՂԵՆԱԿ. — Ո՛չ, արդէն երիտասարդութեանս ատեն որբ մնացած էի, ետքը ամուսին մ'ունեցայ... որուն վրայ միայն զբեր էի կենացս յոյսը, բայց երբ այսպէս պատերազմէն կուրացած կը դառնայի. գուցեցին ինձ որ կինս լուր առնելով թէ ես պատերազմի ատեն մեռած էի, նա ալ ինքզինքը թռնաւորեր էր. ալ այնուհետեւ գերեզման փնտուցի, ինչպէս ծարաւեալն աղբւրը... կը չնշեմ... բայց մեռած եմ:

ՎԱՀՐԱՄ. — Բայց ո՞ր պատերազմէն համար կըսես:

ՎԱՂԵՆԱԿ. — Ասկէց 5-6 տարի առաջ Սերաստիոյ մերձակաները Հագարացւոց դէմ եղած սոսկալի պատերազմէ:

**ՆԱԶԵՆԻԿ.** — Քաջ զինոր, ահա ատոր համար բերենք քեզ  
հոս... գիտիր որ հոս ալ քեզ նման թշուառ կին մը կայ իր ամու-  
սինը կօրմնցւցած, որ սոյն միջոցին քեզնէ ուժ և յոյս կ'ակնկալէ:  
**ՎԱՂԵՆԱԿ.** — Թշուառ մը... ո՛հ, կը սիրեմ ես զայն... բայց  
ես ի՞նչպէս կրնամ ուրիշ մը մխիթարել, մինչդեռ ես իսկ կարօտ  
եմ... եթէ կարենամ մխիթարել զայն, այդ ինձ համար աննման  
սփոփանք պիտի ըլլայ... ահ, տարօրինակ բարիք մ'է թշուառու-  
թեան անողոք ճիրաններէն մէկն աղատելը:

**ՆԱԶԵՆԻԿ.** — Ուրեմն անշուշտ կը ճանշնաս վաղենակ զօրա-  
պետը, որ յիշեալ պատերազմին Հայ զօրաց աջ գնդին հրամանա-  
տարութիւն կընէր:

**ՎԱՂԵՆԱԿ.** — (Տատամսելով) Այո՛...

**ՆԱԶԵՆԻԿ.** — Գիտե՞ս արդեօք, մեռա՞ւ նա պատերազմին  
մէջ թէ կենդանի է դեռ:

**ՎԱՂԵՆԱԿ.** — Կենդանի է, (ապօած):

**ՆԱԶԵՆԻԿ.** — Կենդանի... և ուր է հիմա... գիտե՞ս...

**ՎԱՂԵՆԱԿ.** — (Եռանդիեամբ եւ ըփորած) Բայց... չեմ հասկնար:

**ՆԱԶԵՆԻԿ.** — Ամուսինս կենդանի... իմ մօտս... բայց ո՞ւր է:  
**ՎԱՂԵՆԱԿ.** — (Թօրովիլով) Հոս եմ... Նազենիկ...

**ՆԱԶԵՆԻԿ.** — Վաղենակ (կը գրկուին):

**ՎԱՀՐԱՄ.** — Վերջապէս գթացիք... երկինք...

**ՎԱՂԵՆԱԿ.** — Ճշմարիթ է որ կը գրկեմ զքեզ նազենիդ իմ  
Նազենիկ, եթէ ոչ երկուքնիս ալ խարուսիկ երազով մը կսփոփուինք:

**ՆԱԶԵՆԻԿ.** — Ո՛չ, ո՛չ, բայց ո՞ւր են անոյշ աչքերդ, ի՞նչ դաւ-  
կահար դէմք, ի՞նչ գողդողուն ծունգեր, ո՞ւր է նայուածքդ:

**ՎԱՂԵՆԱԿ.** — Հայրենիկ մը աղատելու քիչ է այս կուրու-  
թիւնը, կինդ վեց տարուան հալումաշը... և սիրելոյ մը միայն  
տեսքէն զրկուիլը:

**ՎԱՐԴԱՆՈՅՑ.** — Մայր իմ, ո՞վ է այդ աղքատ մարդը որ կը  
գրկես:

**ՆԱԶԵՆԻԿ.** — Եկո՛ւր դու ալ գրկէ, հայրիկդ է աղջիկս:

**ՎԱՐԴԱՆՈՅՑ.** — Այն ի՞նչ գծուծ մարդ է, ես կը վախնամ  
գրկելու:

**ՎԱՂԵՆԱԿ.** — Զաւա՛կ մը... աղջիկ մը... ո՛հ, եկո՛ւր գիր-  
կըս, թշուառ հայրդ եմ ես... (զայն կը գրկի) երկինք, լոյս, լոյս  
խաւար աչքերուս, տեսնեմ մէկ մը ամուսինս և զաւակս վայրկեան  
մը միայն և թող դարձեալ խաւարին, զաւակս զոր դեռ չեմ տեսած...:

**ՆԱԶԵՆԻԿ.** — Միսիթարուէ, ամուսինս, բաւական է որ Հա-  
յաստան կոյր չըլլայ գիւցազինի մը համար... ոչքերը զիրար տես-  
նելէ աւելի գեղեցիկ են, երբ սրտերը իրարու մօտ բարախնն ար-  
դէն խամրած են սիրոյ ազդու նայուածքները և սրտերը կը սիրեն:

**ՎԱՂԵՆԱԿ.** — Դժբախտ զաւա՛կ... իւր կենացը զուարթ ար-  
շալուսին սկսաւ թշուառութեան բաժակը քամել, և իր հօրը աշ-  
ացը հետ իր կենացը պայծառ օրերն ալ խաւարեցան... Նազենիկ,  
ի՞նչո՞ւ ծնուր այս զաւակը, մինչդեռ իր հայրը անոր քաղցրիկ դէմ-  
քը յաւիտեան չը տեմնելու պիտի դատապարտուեր... մինչդեռ հայ-  
րական սէրն անոր սիրուն աչտցը մէջ պիտի չի կարդար... անիծ-  
եալ է եղեր այն օրը, Նազենիկ, յորուժ ես քու գրկէդ բաժնուե-  
ցայ... անիծեալ է եղեր այն յաղթութիւնը որով հրճուեցաւ Հա-  
յաստան: Նազենիկ, երբ յաղթանակաւ պատերազմին կը դառնայի,  
նոյն ատեն երբ գնդէս բաժնուած էի քանի մը անձանց հետ, խումբ  
մը կատագի Հագարացւոց հանդիպեցայ, որոնք յանկարծ վրանիս  
յարձակեցան և ընկերներս սպաններով՝ զիս ալ խողխողելու ուզեցին,  
բայց զօրագլուիննին հրամայց որ միայն աչքերս կուրցնելով թո-  
ղուն զիս... մինչեւ հիմա կինդ վեց տարի է այսպէս վշտահար ու  
թափառական շրջեցոյ մուրացի, միշտ գոչելով, երկինք, լոյս,  
լոյս խաւար աչքերուս... այլ ի զուր... ահուելի գոյժ մ'առի թէ  
մեռած էիր...:

**ՎԱՀՐԱՄ.** — Սոսկալի ճակատագիք... (մեկուսի):

**ՎԱՂԵՆԱԿ.** — Խաւարն ինձ գերեզման մը կը թուէր, և ես  
հոն ողջ ստուեր մ'էի, սէրը սիրոս կրծող իժ մ'էր և կեանքն ա-  
նողոք դահիճ մը. յոյսը ինծի նոր կեանք մ'էր, մահը ինծի համար  
հրեշտակ մը և անցուցած գեղեցիկ օրերս երազ կը թուէին ինձ...  
բայց գերջապէս փարատեցաւ այն երազը... Նազենիկ: դարձեալ  
գիրկս համբոյը կը ձօնէ դեղնած ճակտիս, իսկ անգութ երկինք  
գեռ լուսոյ նշոյլ մը չը ցողէր խաւար աչքերուս:

**ՆԱԶԵՆԻԿ.** — Կաղաչեմ, վաղենակ... ալ բաւական է:

**ՎԱՐԴԱՆՈՅՑ.** — (Հայրը գրկելով) Ա՛լ սիրով կը գրկեմ զքեզ,  
հայր իմ, վասն զի դու ալ ինծի պէս թշուառ ես եղեր և կուլաս:

**ՎԱՂԵՆԱԿ.** — Թշուառ եւ կըսես, աղջիկս... բայց ի՞նչո՞ւ:

**ՎԱՐԴԱՆՈՅՑ.** — Վասն զի միշտ կուլար մայրա, բայց հիմա  
երջանիկ եմ, վասն զի թէ մալրիկս ժպստել խոստացաւ և թէ հայ-  
րիկ մը ունեցայ:

ՆԱԶԵՆԻԿ. — Վարդանոյշ, ահա այդ հօրդ համար էր որ  
կուտայի անդադար:

ՎԱՐԴԱՆՈՅՇ. — Ուրեմն ալ երջանիկ պիտի ըլլանք, վասն զի  
հայրս ալ գտանք:

ՎԱՂԵՆԱԿ. — Իսկ հայրդ ինչպէս երջանիկ ըլլայ, մինչդեռ  
աչքերը կորսնցուցեր չը տեսներ քու քաղցրիկ դէմքդ, այլ միայն  
յաւթենական խաւարի մը խորեքն կը լսէ քու անոյշ ձայնդ՝ քու  
մրմիջած — հայրիկ — բառդ...:

ՎԱՐԴԱՆՈՅՇ. — (Զայն գրկելով) Խեղճ հայրիկ...

ՎԱՂԵՆԱԿ. — Այս է գթութիւնդ, ո՞վ երկինք:

ՆԱԶԵՆԻԿ. — Բայց հանդարտէ, սիրելի ամուսինս, քու կը-  
նողդ և զաւկիդ գգուանքները պիտի մոռցնեն քու վշտակից անց-  
եալդ... քու աղջկանդ սէրը տենչացած լոյսէդ աւելի քաղցր պի-  
տի թուի քեզ. յիշէ մեր անցուցած սիրոյ օրերը, դարձեալ նոյնն  
ենք մենք, միայն թէ դու չես տեսներ զմեզ, քեզ այնպէս թող  
թուի որ մեր զիրկը կը նիրենս:

ՎԱՂԵՆԱԿ. — Նիրհել... բայց վերջապէս չես ուզե՞ր արթըն-  
նալ, երբէք չե՞ս կարօսնար սիրելոյդ դէմքը... երանիք քեզի որ  
չես գիտեր իմ թշուառութիւնս... չը գիտես թէ ինչ է կոյր մը որ  
կը սիրէ:

ՆԱԶԵՆԻԿ. — Ո՞հ, մի յուսահատեցներ զիս, Վաղենակ...  
ուրեմն դու զիս չես սիրեր որ այսպէս անօգուտ կը համարես իմ  
սիրալիր համբոյցներս:

ՎԱՂԵՆԱԿ. — Ո՞չ, ո՞չ, կը սիրեմ և պիտի սիրեմ զքեզ յա-  
ւիտեան, Նազենիկ... ալ չի պիտի վշտանամ... ալ զուարթ պիտի  
ըլլամ, ո՞հ, բա՛ց թեւերդ և գրկացդ մէջ հանգչեցնեմ քիչ մը վըշ-  
տակոծ ճակատս... եկո՛ւ և դու զաւակս ալ... (կը գրկուին):

### Ճ Ե Ս Ի Լ Ե.

#### ՆՈՅՆՔ ԵՒ ՆՈՐԱՅՐ

ՆՈՐԱՅՐ. — (Ծուեր դմելով) Օրհնեալ ըլլայ երկինք, որ եր-  
կաթէ բանտերէն և շղթայներէն ազատեց ծերունիս և դարձուց իմ  
անձկալի հայրենիքս, իմ քաղցր ընտանեացս գիրկը:

ՆԱԶԵՆԻԿ. — Ո՞վ երկինք, ո՞վ է արդեօք այս ծերունինք

ՎԱՂԵՆԱԿ. — (Մօտենալով) Աստուած իմ... Նորայր իշխանը,  
հայրդ է, Նազենիկ:

ՆԱԶԵՆԻԿ. — Հայրս... (գիրկը նետուելով) հայր իմ... ինչ  
ուրախութիւն մէկ վայրկենի մը մէջ... բայց երազ չըլլայ տեսածս,  
վասն զի քու մահդ գուժեցին:

ՆՈՐԱՅՐ. — Ո՞չ, ո՞չ, սիրեցեալ դուստրս, երկինք դարձեալ  
չուզեց իմ մահս և քու գիրկդ դարձուց զիս, գեռ պիտի ապրինք:

ՎԱՂԵՆԻԿ. — Ի՞նչ պատահեցաւ, (բարձր) Նազենիկ:

ՆՈՐԱՅՐ. — Դուստր իմ, ո՞վ է այդ կոյր զինւորը:

ՆԱԶԵՆԻԿ. — Զե՞ս ճանչնար, ամուսինս է, հայր իմ:

ՆՈՐԱՅՐ. — Ո՞վ երկինք, (գրկելով) Վաղենակ... դեռ կը  
դարձէ բազուկդ որուն կրթնեցաւ Հայրը, ո՞վ արի գիւցազն, դեռ  
կզգած այն բազուկը սրտիս վրայ որ թշնամեաց զլսուն անհուն  
հարուածներ թոթափեց:

ՎԱՂԵՆԻԿ. — Ո՞հ, դու ես, գիւցազն հայր, ես ալ կը համ-  
բուրեմ այն բազուկը որն որ ծերութեան մէջ չը դողդոցեց սրու  
տակ... բայց չեմ տեսներ:

ՆՈՐԱՅՐ. — Ալեւոր Հայաստանի օրհնութիւնը լսէ:

ՆԱԶԵՆԻԿ. — Ի՞նչ տարօրինակ դէպք, հայր իմ, երկուքնիդ  
մէկ օր հեռացաք հոսկէ և երկուքնիդ տէկտել դարձեալ եկաք գիրկու:

ՆՈՐԱՅՐ. — Նազենիկ, ո՞վ է աւս մանկիլը:

ՆԱԶԵՆԻԿ. — Աղջիկս է:

ՆՈՐԱՅՐ. — Աղջիդ... եկո՞ւր զքեզ ալ գրկեմ չուառ զա-  
ւակ, դու որ մանկութեանդ ատեն վշտահար մայր մը ունեցար.  
անմեղ երեշտակ, դու որ վիշտ քաշելու համար երկինքը թողուցիր  
աշխարհիս վրայ... երկինք սեւ ամպերով իր ճառագայթները քեզ-  
նէ ծածկեց: Վաղենակ, ահա քու աշերուդ լոյսը, ահա քու դա-  
գաղիդ վարզը, ալ թող արիւնոտ դափնիները, և այս գեղեցիկ  
ձիթենիին շուքին տակ հայկական ազատութեան վիշտ ճամբուն վրայ, ուրեմն հը-  
ճուինք որ հայրենեաց համար վշտացանք:

ՆԱԶԵՆԻԿ. — Եւ դու, հայր իմ, ինչուան հիմա դու ո՞ւր էիր:

ՆՈՐԱՅՐ. — Վեց տարի ես ալ Եգիպտացւոց տէրութեան բան-  
տերուն խորերը ծանր շղթաներու տակ հեծեցի անոք և անմիտ-  
թար, բայց բանտապահիս և իմ մէջ այնպիսի սերտ բարեկամութիւն  
մը յառաջ եկաւ և այնչափ սիրելի եղայ իրին որ ինքզինքը մահ-  
ուան վասնզի մէջ ձգելով ազատեց զիս, երբ այն բանտերէն դուրս

## § Ե Ս Ի Լ Զ.

ՆՈՅՆՔ, ՎԱՀՐԱՄ, ԶԻՆԻՈՐ ՄԸ

**ԶԻՆԻՈՐ.** — (Մեկուսի) Նորայր իշխանը կենդանի և Սեբաստիոյ մէջ . . . (զարմացած):

**ՆՈՐԱՅՐ.** — Խօսէ, միթէ՞ նոր թշնամիք կարշաւեն Սեբաստիոյ վրայ:

**ԶԻՆԻՈՐ.** — Այս', վեհաղն տէր, Լանկթիմուր Թաթարաստանի բռնաւորը՝ Հայաստանը գրեթէ հիմնայատակ ընելէն յետոյ սեւ ամպերու բանակով հոս կը սալանայ սուրէ թեւերով:

**ՆԱԶԻՆԻԿ.** — Ո՛հ, միթէ շատ մօ՞ են մեղ, Աստուած իմ:

**ԶԻՆԻՈՐ.** — Ո՛չ, վաղ առաւօտեան դէմ հազիւ հոս կը հասնին:

**ՆՈՐԱՅՐ.** — Ուրեմն թող քաղքին բոլոր գոները փոկուին, ազնուականք և ռամիկք ամէնքն ալ զէնք առնեն, իմաց տուր Սեբաստացւոց թէ Նորայր իր գերութեան շղթայներէն ազատելով իր հայրենիքը դարձեր է, իմաց տուր նաեւ բոլոր զօրապետաց և զօրաց որ շուտով հիմա Նորայրի ապարանքը գան ժողվուին . . . թող ամէն եկեղեցեաց զանգակները հնչուին՝ այս գոյժը բոլոր քաղքին մէջ շուտով տարածանելու համար, օն, ուրեմն առւած պատուերներս փութով թող կատարուին, քաջ հայկազն:

**ԶԻՆԻՈՐ.** — Անհոգ եղի՛ր, վեհաղն տէր, ջանք և կեանք հայրենեացս նուիրելու պատրաստ եմ ես:

## § Ե Ս Ի Լ Է.

ՆՈՅՆՔ (բաց ի գինւուներեն)

**ՆՈՐԱՅՐ.** — Երի զինւոր, երանի թէ ամէն Հայ քեզի պէս Ղպար, այն ատեն Լանկթիմուր սարսափելով կը նայէր Հայաստանի Դավինեղարդ սարերուն և կը սոսկար իր խրոխտ քայլը Հայաստանի հողին վրայ գնել, ուր եթէ մատնիչներ իրենց մօրը կաթը ըշ խը-մէին, ուր եթէ վատեր և ազգատեացներ նախնի փառաց յիշատա-կաց քանդակներն իրենց նախատական քայլերուն տակ չը ջնջէին, ուր եթէ Հայերը ձեռքի միաբան մեռնինք գոչէին . . . ահ, երբ պիտի ջնջուի աշխարհիս վրայէն թագը՝ փառքը և միայն եղ-բայրութիւնը իր մանիշակներովը մարդոց ճակաաը պիտի պճաէ փո-խանակ դափնիի, բայց դու Հայաստան, դու միշտ փուշեր պիտի տեմնես . . .

ելայ, կարծեցի թէ նոր աշխարհ մը մտայ, երբ հայրենեացս հողերը կոխեցի Հայաստանիս հովը հարենասիրութեան նոր ոգի մը ներ-շընչեց ինծի. ես որ բանտերու խորհրդ գերեզմանին սեւեղերքնե-րը դողդոջ ող ծերունի մէկի, անեղ առիւծ մը դարձայ, բայց եր-բէք չէի յուսար որ ընտանիքս այսպիսի փոփոխ և երջանիկ վիճա-կի մէջ գտնեմ. միայն թէ Հայաստանի վերջին հառաջները սիրու կը բեկենքեն, երբ մարին Հայոց որոտացող շանթերը:

**ՎԱՂԵՆԱԿ.** — Նորայր, մի յուսար որ Հայուն աստղը տես-նես, այլ բոլոր Հայաստան թշուառ պիտի թաւալի կորստեան վի-հը, ինչպէս որ կործանեցաւ իր գանց . . . երկինք ալ բարկածայտ աչօք կը նայի Հայաստանի. այն անխիղճ Եգիպտացիները՝ Թաթար-ները՝ Հագարացիները, ամէնքն ալ երկնավրէժ հրէներ են որոնք անխնայ Հայաստանը կը հարուածեն . . . օն, ակնարկ մը ձգէ հայ-րենեացդ վրայ և կարծեմ գերեզմաններէ և աւերակներէ զատ ու-րիշ շէնք մը չի պիտի գտնես . . . մտիկ ըրէ՛ և պիտի տեսնես որ Հայոց աշխարհին գիշերային լուսիթիւնն անգամ միշտ ողբածայն հեծեծանքներէ կը նուի կան, ինչպէս որ մեր պատերազմին մէջ ալ գանուացան . . . այսպէս սահնութեամբ Հայերը զիրար կենազրաւ ընելէ ետքը եթէ միայն Հայ մը մնայ, այն ալ ինքզինքը պիտի մատնէ, որպէս զի Հայ եմ ըսկելով աշխարհի առջեւ պարծենայ . . . Հայերն ի քուն են, իսկ սահնիցներն արթուն . . . :

**ՆՈՐԱՅՐ.** — Քիչ ատենէն գուցէ Սեբաստացիք գոյժ պիտի առնեն որ թշնամիք աշխարհաւէր բանակաւ Սեբաստիոյ վրայ կը թափին:

**ԶԱՅՆ ՄԲ.** — Քաղաքացիք, արի՛ք, զէնք առէ՛ք:

**ԱՄԷՆՔԲ.** — (Սարսափած) Ա՛հ . . . (լուրիին):

**ՎԱՂԵՆԱԿ.** — Կը լուե՞ս, Նորայր:

**ԶԱՅՆ ՄԲ.** — Սեբաստացիք, արի՛ք, զէնք առէ՛ք:

**ՆՈՐԱՅՐ.** — Վահրամ, գնա՛ շուտ հոս բեր այդ մարդը. (Վահ-րամ կը մեկնի) քաջալերութիւն . . . դեռ այս դողդոջուն բազուկը կարող է սուր շարժել և թշնամեաց գլուխները թափել . . . դեռ ողջ է Հայաստան, դեռ ողջ է հայրենասիրութեան ոգին:

**ՆԱԶԻՆԻԿ.** — Ո՞վ երկինք, գթա՛ մեր վրայ . . . :

**ՎԱՐԴԱԿԱՆՈՅՑ.** — Մայր իմ, ես ալ կը վախնած:

**ՎԱՂԵՆԱԿ.** — Եկուր գիրկս, զաւակս, մի վախնար:

**ՆՈՐԱՅՐ.** — Քաջալերութիւն, դուսար իմ, ողբալու ժամանակչէ:

ՆԱԶԵՆԻԿ. — Ե՞րբ խաղաղութիւն պիտի գտնենք մենք այս աշխարհիս վրայ, հայր իմ:

ՎԱՂԵՆԱԿ. — Նազենիկ, չկայ երբէք հանգիստ Հայուն համար, մինչդեռ անմիարան է և օտար է իր սրախն հայրենասիրութեան բառը, ինչպէս գութն օտար է երկաթէ թուրին:

ՆՈՐԱՅԻ. — Խոկ յետոյ շատ պիտի զղջայ՝ ճակատը կոծելով շատ պիտի վայէ Հայը, բայց ինքզինք անյատակ անդունդի մը գահալիք բերանը պիտի գտնէ, ուսկից անկարելի է ազատի ... խիստ վերջը պիտի սթափի Հայը և պիտի ըսէ թէ ես ազգ մ'եմ, բայց պիտի տեսնէ որ ձեռքերը ամուր շղթաներով կաշկանդուած են, մինչդեռ բախտը իւր առջեւ կը թռչտի ... (դրսէն ունաձայն մը կը լսուի):

ՆԱԶԵՆԻԿ. — Այս ինչ ունաձայներ են ... Աստուած իմ:

ՎԱՂԵՆԱԿՈՅՑ. — Պաշտպանէ զիս, մայր իմ:

ՆՈՐԱՅԻ. — (Խորեն նայելով) Բան չկայ, զօրապետներս և զինւորներս են որ հոս կուդան, քաջալերուէ, սիրտ իմ, երկինք, զօրացո՞ւր դողդոջ թեւերս:

### ՏԵՍԻԼԻ.

ՆՈՅՆՔ, ՎԱԶԵ, ԶՈՐԱՊԵՏՔ, ԶԻՆԻՈՐՔ

ՆՈՐԱՅԻ. — Իեղջիք, արք հայկալունք, որ հայրենիքը պաշտպանելու համար փութով եկաք հոս ժողվուելու, օն անդր, ժամանակ չը կորսնցունենք և զէնքով ու սիրով վառուած յառաջ իւաղանք, զի ահա վրէժինդրութեան ժամը հնչեց. եթէ չը խայտայ մեր երակացը մէջ դիւցազն Հայկայ արիւնը, եթէ եռանդ ի սիրտ և սուր ի ձեռին չը պաշտպանենք հայրենիքիս, վայ մեզի, կորըստեան տիսուր ժամն ալ պիտի հնչէ, ուրեմն յաղթենք և մեռնք և թող մեր զաւկրները դափնիներ սիւն մեր գերեզմաններուն վրայ, թող մէկ մէկ յաղթութեան կամարներ ըլլան մեր շիրիմները և թող մեր արիւնը խաղաղութիւն սփոէ մեր զաւակաց ընտանեացը վրայ, մեռնինք կըսեմ ամէնքնիս ալ և երբէք անձնատուր չըլլանք այն անգութ և վատազգի մարդոց: Եւ թող Լանկթիմուր մեր ցուրտ դիակացը վրայէն անցնի ամօթահար ... կերդնո՞ւք ամսնքնիդ ալ մինչեւ վերջին շունչերնիդ պատերազմի դաշտին վրայ սպառելու և մինչեւ ձեր արեան վերջին կաթիլը հայրենեացը ծոցը ցողելու:

ԱՄԷՆՔԻ. — Կերդնո՞ւմք:

ՆԱԶԵՆԻԿ. — Պէտք է երդնուլ, եղբարք, և ինչպէս մեր կեանքք հայրենեաց չը ցոնենք, ինչպէս արիւննիս անոր չը պարտինք, մինչդեռ հայրենիք իր գրկացը մէջ ծնաւ և մայց մեղ, մեր կուրծքերն անոր պարիսպ պիտի ըլլան և մինչեւ որ դիմատապաստ չը գլորինք, մեր սուսերն իրենց պատեանը չի պիտի դառնան ... վատ է այն որ աւելի կեանքք կը սիրէ քան թէ աղգը:

ՎԱՂԵՆԱԿ. — Երանի ձեզ, Հայեր, որ դեռ կը վատի սրաերնուդ խորերը հայրենասիրութեան կայծը ... ահ, իմ սրւնս ալ կեռայ ... սուր մ'ալ ինձի տուէք, և թող վեհերոտ երիտասարդ ները տեսնեն ալեւորը և կոյրը պատերազմի արիւնաշաղախ դաշտին վրայ և ամօթահար ըլլան:

ՆՈՐԱՅԻ. — Հա՛պ օ՛ն, մերկացուցէք սուրերնիդ, հրաժեշտ տուէք աշխարհի, օ՛ն անզը, Սերաստիոյ պարսպացը վրայ, յաղթութիւնը մեզ կապասէ ... դողա՛ Լանկթիմուր, Հայերը ձեռք ձեռքի տուին:

### ԵՐԳ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ՎՐԵԺ կը գոռան շիրմաց խորեն Գոռ դիւցազնեց ստուերեն ահեղ, ՎՐԵԺ կը մրման արդ տիրուեն ՄԵՐ հեֆ եղբաց արեան հեղեղ. Մասեաց ժեռուս սարն բոցավիճ ՄԵՐ սրերուն խոր ժայրէկ վրէժ ... Օ՛Շ, անվեհեր վանենք զրկանք՝ ՈՐ Հայաստան առնէ նոր կեանք. Բիւր սուր՝ հուր՝ մահ Զազդեն մեզ ահ ... Արդ բաշալանջ՝ Նետուինք յառաջ, Սուր մեր յազուրդ, Վաս եւ անզուր՝ Թող թշնամւոյն Խմէ արիւն ... :

### ՆՈՐԱՅԻ

Կայծակնահար բոդ կորնչին Որք կը մատնեն հայրենինին:

(Վերց Ա. Արարուածին)

ԱՐԱՐՈՒԱԾ Բ.  
ՄԱՏՆՈՒԹԻՒՆ

Արշալոյս. — Դաւակ մը. — Խորը Սեբաստիոյ պարհսպները կերեւին. — Զինուներ ասդին անդին ևնացած են. — Զենքեր դրօւակներ ցիրուցան տարածուած.

ՏԵՍԻԼՈՒ.

ՎԱԶԵ ԵՒ ԶՈՐԱԿԱՆՔ (Էնացած)

Մի՛ ծագիր, Արշալոյս, թող՝ գիշերն իր թուլխ թեւերովը երկնից երեսը սքօղէ . . . թող՝ գիշերն իր խաւար ծոցին մէջ ծածկէ մատնութիւնս . . . մատնութիւնս մը որ իմ սրտիս երջանկութիւն պիտի բղիքէ . . . ահ, ինչո՞ւ կոյր զկուրայն գլորիմ գերեզմանը մինչդեռ կինացս գարունը ժապուրով վարդէ պսակներ կը բոլորէ ճակտիս: Ինչո՞ւ զանոնք մահուան ցուրտ ոտիցը տակ նետեմ . . . ինչ յիմարութիւն, հայրենասիրութիւն ըսոււած անիմաստ բառի մը զուհել աշխարհիս փառքն ու հաճոյքը և բանդագուշանսց ծնունդ հանդերձեալ երջանկութիւն մը վայելելու յուրով չարաչար սատակել . . . յիմար չեմ ես, դեռ խելքս գլուխս է . . . ահա Սեբաստիոյ պարիսպները կր տատանին և պիտի տապալին վերջապէս, ես ալ փոխանակ անոր աւերակացը տակ ջախջախելու, քանի որ թշնամին կենքս չնորելէն զատ վարձք ալ կը խոստանայ ինձ, ուրեմն անոր գիրիկը կը դիմեմ և զայն կը գտնեմ ինձ ապաստանարոն . . . թող վայէ և ողբայ հայրենիք, հայրենիք՝ որ բոլոր տիեզերաց աղետիցը պատճառն է . . . Հիմա հորկ է որ զօրքերս համոզեմ, բայց ապահով եմ որ անոնք ալ ինձ պիտի հետեւին, վասն զի Հայ են և ես իրենց հայրենասիրութիւնը փորձեցի արդէն . . . բայց եթէ չհամոզուին ամէնքը մէկտեղ և ալեկոծի գունդս, ես զծեզ փորձեցի ըսելով՝ մինակ թշնամւոյն կողմը կ'անցնիմ, բայց շուտ ընեմ վասն զի հիմա արեւը կը ծագի . . . (փողը կը հնչեցնէ):

ԶՈՐԱԿԱՆՔ. — (Յանկարծ ցատելով) Ի՞նչ կայ, զօրապետ, ի՞նչ կայ:

ՎԱԶԵ. — Ահա արշալոյսը կսկսի ծագիլ և քիչ մը ետքը Սեբաստիոյ պարիսպները սարսել, դուք քնացաք բայց ես անքուն ճեր վրայ հսկեցի, գիշերուան աղջամուղջը խորհուրդներ յլացաւ

մասցս մէջ . . . ես որ այսչափ ատեն սոսկալի պատերազմներէ խըրոխտ ճակատով վերադարձայ, կը հետեւի՞ք ինձի:

ԱՄԵՆՔՆ. — Միշտ քեզի հետ ենք, զօրապետ:

ՎԱԶԵ. — Ուրեմն ձեզի հարցում մը ունիմ այսօր . . . մեռնի՞լ կուզէք, թէ վաղը ապրիլ . . . պատասխան տուէք:

ԶԻՆԻՈՐ ՄԸ. — Մեռնիլ ի սէր հայրենեաց . . .

ԶՈՐԱԿԱՆՔ. — Այս', մեռնիլ ի սէր հայրենեաց . . .

ՎԱԶԵ. — իրաւունք ունիք պէտք է մեռնիլ . . . բայց այն ատեն երբ մեր արեամբը հայրենեաց աղատութիւնը կարենանք զընել . . . իսկ պէտք է որ մեռնիմք կուրօրէն, երբ մեր հայրենիքը չը կրնալ ազատելէն զատ Հայ և հոգի ըլլալէ դադրինք . . . որովհետեւ տեսաք և լսեցիք որ Լանկթիմուր այն աշխարհաւելք ծիւազը բնչպէս Պարսկաստանը, Ասորեստանը և մեր խեղճ Հայաստանը իւր խրոխտ գորշապարացը տակ ջախջախեց . . . ուրեմն մենք ինչպէս կրնանք զէմ դնել, մենք որ Սեբաստիա մ'հնք, մենք որ այս մեծամեծ տէրութեանց քով հիւէ մը կը համարուինք:

ԶԻՆԻՈՐ ՄԸ. — Կը սխալիս, քաջդ զօրապետ, հայրենասէր Հայու մը դիմաց տասը կատաղի թաթոր քիչ են . . . վասն զի անոնք արեան մէջ յողողդդ փառք մը կը փնտուն, իսկ մենք սէր . . . կրնաս լիշել Մամիկոնեան վահանը և ուրիշ դիւցազներ:

ՎԱԶԵ. — Այս մարդը վտանգաւոր է, պէտք է հայրենեացը զուել . . . (բարձր) Ասիկայ անխելք է . . . արդէն ես գիշերն ի բուն՝ անքուն խորհեցայ, քաջ զօրականք, և թշնամեաց կողմ անցնելով մեր կեանքը ապահովելէ զատ ուրիշ լւա միջոց չը գտայ, Լանկթիմուր այնպիսի կատաղի հրեշ մ'է որուն դժոխային սուրէն կիյան հայրենասիրութիւն և քաջութիւն:

ԶՈՐԱԿԱՆՔ. — Արդէն մենք ալ քեզի հետ ենք, զօրապետ:

ԶԻՆԻՈՐ ՄԸ. — Ի՞նչ կընէք, ընկերք . . . հայրենիք մատնել . . .

ՎԱԶԵ. — Ո՞վ որ քաջ է և իմաստուն թող ինձ հետեւի . . . (բանի մը բայլ կառնէ եւ միւսներն ալ ետեւնի):

ԶԻՆԻՈՐ ՄԸ. — Ուրեմն ես ալ կերթամ ճեր մատնութիւնը նորայր ի. խանին իմաց տալու:

ՎԱԶԵ. — Զօրականք, թող մեռնի այդ ժպիրն մատնիչը:

ԶՈՐԱԿԱՆՔ. — (Սուր ի ձեռին վրան յարձակելով եւ ներս մլիլով) Մեռի՛ր, մեռի՛ր:


ԶԻՆԻՈՐ. — (Ներսէն) Աղդուրաց հրէներ . . . (կոռուելով) ահ . . . (կը մեռնի):

ՎԱԶԵ. — Ի՞նչ ըրիք, աղէկ մը պարագանէք . . .

ԶՈՐԱԿԱՆՔ. — (Գալով) Այս հայութիւննեւ:

ՎԱԶԵ. — Կեցցէք, քաջ զօրականք, ճեր քը գիտցաք Ճեր

ՀԱՅՈ-ԱՐՄ. ԾՐ. 2



կենաց արժէքը՝ երջանիկ պիտի ըլլաք . . . օն, խոհեմութիւն և քաջութիւն . . . (երպարով) երթանք քաղքին դռները թշնամեաց առջեւ բանալու և թշնամեաց ու կենաց զիրկը նետուելու:

S U B H L E.

ՎԱՐԵՆԱԿ (մինակ միւս կողմէց գալով)

Երանի քեզ Սիբաստիա, որ դեռ կանկթիմուրի երկաթներուն  
տակ չինկար . . . երանի կրօսմ որ քու հողերուդ վրայ մասնիչ չես  
մնուցեր . . . ո՞հ, իցիւ թէ վարդիկեան մը միայն բացուէին յանկարծ  
այս սեւ սեւ աշգերս և տեսնի անգութ թաթարաց արեամբը կար-  
մըրած գաշտերդ . . . երբ յաղթութեան բառը քու խրոխտ պարըս-  
պացդ վրայ որուայ . . . ա՞հ, երկինք, գո՞ւ զօրացուր թշուառ Հա-  
յուն բազուկը և մեզմացուր անգութ թշնաւոյն սիրաը . . . գթու-  
թիւն, գթութիւն, միթէ չսպառեցան կայծակներդ դորս անդա-  
դար տարաբախտ Հայաստանի ալեւոր ճակտին թօթափեցիր . . . ա՞հ,  
եթէ Լանկթիմուր իր արիւնոտ ոտքերը Սերաստիոյ հողոյն վրայ  
դնէ, Սերաստիա Հայաստանի սեւ գերեզմանը պիտի ըլլայ . . . ո՞վ  
երկինք, եթէ Հայաստանի համար վերջին կայծակ մը պատրաստեր  
ես, զի՞ս զարկ, զիս . . . Հայեր, զիս ալ ձեր բանակին մէջ տոէք,  
ես ալ սիրու ու սուր ունիմ, կուզեմ մեռնիլ և արիւնս Հայաստա-  
նի երակացը տալ (սուսերամերկ վազելու կրիլա):

## S U B H L Q.

## ՎԱՐԵՆԱԿ Եւ ՆԱԶԵՆԻԿ

ՆԱԶԻՆԻԿ. — (Յանկարծ դիմաւորելով եւ գրկելով) Ո՞՛Տ,  
մեռնի՛ կրօնո, Վաղենակ ...

ՎԱՂԵՆԱԿ. — Նազենիկ... դու իմ զիրկս ես դարձեալ...

**Ա. Ա. ԶԵՆԻԿԻ.** — Այս՝, միշտ քու գիրկդ և ալ չի պիտի զատ-  
ուիմ... ես ալ քեզի հետ պիտի մեռնիմ, քու քաղցր գրկացդ մէջ  
պիտի տամ վերջին շունչս...

վ.Ա.ՂԵՆԱԿ. — Դու մեռնիս, Նազենիկ, այսպէս գեղեցիկ և  
երիտասարդ... վայ քեզ, գողարիկ շուշան, քու կանանդ մէջ  
խորշակ մը եղաւ քեղի Վաղենակ, քու արհետ ծածկող սեւ ամպ  
մը եղաւ իր սէրը... այնպէս չէ, Նազենիկ... ո՞հ կարծեմ կու-  
տակ... մասն զի ջերմ կաթիներ կզգամ սրտիս վրայ,

ՆԱՅԻՆԻԿ. — Այս՝ կուլամ, վաղենակ, մեր ցաւալի վիճակն վրայ կուլամ . . կողքած Հայր որ երբէք չի վայելեր ընտառեւ կան սէր և խաղաղութիւն . . մինդեռա այս ժամուս փարզենեաց մէջ մէկու մը գիրք կր ժպտի, հետևեալ ժամուն սղալի նոճիի մը տակ նստած տխուր կորստեան մը վրայ կուլայ . . փոթորիկ մը դարձաւ Հայաստան . . մէկ կողմէն անողորմ թշնամին իր տուրը և միւրա կողմէն անյագ սովը իր սեւ թեւերը տարածած միշտ մահ

կսպառնան Հայոց... մահ... մահ... և բարերար ձայն մը չը գո-  
չեր — ալ բաւական է. — Վաղենակ, սիրելիս, մենք եւս հոս-  
բանտի մը մէջ ենք, քիչ ատենէն պիտի գան արիւնուշալ դահիծ-  
ներ և մեղ խողիսողերով՝ մեր դիմակներսվը յաղթութեան կոթողներ  
պիտի կառուցանեն և մեր արեամբը յաղթութիւն պիտի գրեն Սե-  
բաստիոյ մթին փլատակացը վրայ...

ՎԱՐԴԵՆԱԿ. — Ա՛ն սոսկալի է այդ . . . և այն ատեն նախատալից պիտի ըլլան ամուսնոյդ ոսկորները եթէ սուր ի ձեռին չը մեռնի . . . Նաղենիկ, երբ այս գիշեր անկողնոյն մէջ անքուն՝ հայրենիքս, քեզ և զաւակս կը մտածէի, յանկարծ սպառնալից ձայն մը որոտաց ականջիս . . . — Արի՛ դու ալ զէնք առ և կռուէ ինչպէս որ քու եղբարքդ կը կռուին — յանկարծ սարսափահար ցատկեցի, մոռցայ հօրդ և քու պաղատանքդ և զաւկիս ողբը, զուրս նետուեցայ իսկոյն և ի զուր խաւարին մէջ թշնամի փնտռեցի այն ձայնին զոնելու համար :

ՆԱԶԵՆԻԿ. — Եւ չմտածեցի՞ր անդամ մը, որ երբ ամուսինդ  
և զաւակդ զքեզ չը գտնեն իրենց քով, ի՞նչ սոսկալի ժամ մը պի-  
տի ըլլայ այն ...

ՎԱՂԵՆԱԿ. - Նազենիկ, դու որ այնչափ սիրելի ես ինձի,  
քու ձայնեղ աւելի ազդու էր այն ձայնը . . . կարծես թէ՝ մրրիկ  
մ'էր որ դիս յառաջ մղեց:

ՆԱԶԵՆԻԿ. — Վաղենակ, ահա արեւն իր վարդէ ճառագայթ-ները կը սփռէ հորիզոնին վրայ. հիմա Վարդանոյշ արթնցած՝ հայրն ու մայրը կը փնտռէ, երթանք, գութ ունեցիր այն անմեղին վրայ:

Վ.Ա.Դ.Ե.Ն.Ս.Կ. - ԵՐԿԻՒՆՔ, ՊՈՇ ալ ՆՈՐՆՎԵՇ ԳՈՎԾԹ ՈՆՆԵցիր ՀԱ-  
ՅԱՍՏԱՆԻԻՆ ՎՐԱՅ... (ԿՐ ՄԵԿԵՒԲԵ. - ԲԵՌՈՒԵԿ ՊԱՏԵՐՎԱՋՄԻ ՓՈՂԵՐ ԿՐ  
ԲԵՇՈՒԲԵ) :

S U B H L T

ՆՈՐԱՅԻ, ԶԻՆԻՈՐ.Բ

ՆՈՐԱՅԻ. — Ահա, պատերազմի պատրաստութեան փողերը  
կը հնչեն . . . վայ անսնց՝ որոնց սրտին հրճուանք չազդեր այս փո-  
ղերուն ձայնը . . . ուրախացէք, քաջ զօրականք, պիտի տեսնէք որ  
Քիչ ատենէն Լանկթիմուր Սեբաստիոյ խրոխա պարսպացը տակէն  
ամօթանար պիտի անցնի . . . պիտի հիանայ բոլոր Ասիս թէ ի՞նչպէս  
Սեբաստիա Լանկթիմուրի սպառնացայտ նայուած քին դէմ չը դողաց.  
— միութեամբ և քաջութեամբ — միութիւնը, միութիւնն է ազգի  
մը գէնքն ու կեանքը . . . Հայեր, երկնից երեսը յօյս չի փնտունք,  
մեր յօյսը թող ըլլայ մեր սիրաց և մեր սուրը . . . ե՛լ, ե՛լ, Արեւ,  
այսօր գու հորիզոնը իջած ատենդ՝ կամ Հայաստան քեզի հետ մէկ-  
տեղ գերեզման պիտի իջնայ և կամ իւր ասազը զիշերային առա-  
ջին աստղին հետ պիտի չողչողայ, բայց ևս տարակոյս չունիմ որ  
վերջինը պիտի ըլլայ, այո՛, Հայաստանի աստղը պիտի փայլի,

մինչդեռ ամէն Հայ միաբան զէնք առեր է և զէնքն իր ձեռացը մէջ ըստ դուռը . . . այս պիտի յաղթանակէ Սեբաստիա . . . ով Սեբաստու- չիք, դափնեայ պատկներ պատրաստեցք ձեր զինւորական եղբարցը:

## S U B L I.

## ՆՈՅՆՔ Եւ ՊԱՏԳԱՄԱԻՈՐ

ՊԱՏԳԱՄՍԻՈՐ. — Դու ես, Նորայր, Սեբաստիոյ իշխանը:  
ՆՈՐԱՅՐ. — Այս... քաջու պատգամաւոր:

ՆՈՐԱՅԻ. — Ուրիմն եթէ այդշափ վեհանձն է Լանկիթիմուր,  
թող գինչով յաղթանակէ, փոխանակ սուտ երդումներով աչք լաց-  
նելու... Սեբաստիոյ համար նախաճածար է պարտեալ մեռնիլ քան  
թէ անձնատուր... .

ՆՈՐԱՅԻ. — Ո՞չ, ո՞չ, Լանկթիմուր չի կործանեց այն քաղաք-  
ները, այլ Լանկթիմուրէն զօրաւոր ոգի մը — անմիտութիւնը —  
որ Հայաստանի արեւը մարից... ով պատգամաւոր, մի կարծեր որ  
Հայերը քաղ չեն, եթէ Հայերը իրենց քաղութեանը շափ միտ թիւն  
ալ ունենային, Լանկթիմուր չը պիտի համարձակեր իրենց երկրին  
մէջ ոսք կախելու անգամ, և այն երկրին աւերել ստարերելու։

ՊԱՏԳԱԾՈՒԹՅՈՒՆ. — Խշխան, հիմա Հայութիւնը ողբալու ժամանակ չէ. այլ ազատելու գիտցիք որ գոռող սնավառութեան մը կը զբանեա Սերաստիոյ մէջ ազատանած Հայութեան մէկ ժամը . . . ժամանակ չէ . . . դու ծերունի մ'ես և մէկ ուագդ արդէն գերեզման իշածէ . . . իսկ անդին անթիւ Հայեր կան զորս դու անխոհնեմութեամբ կոսոսական վէի մը եզրը կը թողուս:

ՊԱՏԳԱՄԱԽՈՐ. — Հարկ է որ տեղաբանութեաբանին հղորին:

ՆՈՐՈՅՑ. — Եւ վատ է այս որ սուր ունի և ինքինքը չը պաշտպաներ փառասէրի մը անիրաւ պահանջմանց դէմ, չը մեռնիր անարգ գերի բլլալու համար:

**ՊԱՏԳԱՄՈՒԹՅՈՒՆ**. — Բայց գիտցիր որ եթէ աշխարհակալ Լանկ-թիմուր իր ոսքերը Սեբաստիոյ հողոյն վրայ դնէ, քար քարի վը-րայ չի պիտի թողու:

ՆՈՐԱՅԻՐ. — Այլ աւերակները սեւի տեղ կարծիրով կը ներկռւին:

ՊԱՏԳԱՄԱԻՐ. — Հայկական շունչ մ'անգամ չի պիտի թողու:

ՆՈՐԱՅԻՐ. — Իսկ Հայոց դիակները չեն կարմրիր

**ՊԱՏՔԱՄԱԽՈՐ**. — Քանի որ մեռնիլ կը փափաքիք, ապեսախտ Հայեր, ուրեմն մահուան պատրաստուեցէ՛ք . . . քիչ տաևնէն պիտի տեսնէք որ յաղթականն Լանկթիմուր Սերաստիոյ կործանեալ պարսպացը վրայէն իր վրէժինդիր սուրբ տարածած մահկապառնայ . . .

ՆՈՐԱՅԻ. — Ո՞վ պատգամաւոր, գիտցիր որ Սեբաստացիք բրեք անձնագույք չեն ըլլար, եթէ մէկ անձ մ'ալ մնայ ... Կը և ունին վատ, ապրելու համար:

ԶՈՐԱԿԱՆՔ. — Ալո՛, պատերազմ ... կեզա՛ չառապահ.

ՊԱՏՇՈՄՍԻՐ. — Մի խրոխատք այդպէս, Սերաստացիք,  
թի ատենէն պիտի վայելէք ... (ապառնալից կը հւուանալ):

ՆՈՐԱՅԻ. — Կը աեւնէք, քաջ Հայեր, որ Պարսկաստան և Ասորէստան նուռաճող սոսկալի բանակը ձեր մահատարափ նետերէն արհուրած՝ գեսպան կը զրկէ որ անձնատուր ըլլաք . . . քաջալեր- ւեցէք, Հայեր, եթէ յաղթենք, Սեբաստիա Հայաստանի երկրորդ անձարառքը պիտի ըլլայ, և Հայաստան դարձեալ իր կիսակոր- ան աւերակացը մէջէն աներկիւզ իր գոռոզ գլուխիք պիտի բարձ- ացնէ . . . ուրեմն կեցցէն Հայք և կեցցէ՛ Հայաստան . . .

ԶՕՐԱԿՈՆՔ . — Կեցցե՞ն Հայք և կեցցէ՛ Հայտառան ... ( յանարձ աղմուկ մը կելնէ ) ;

**ՆՈՐԱՅԹԻ.** — Ի՞նչ ձայներ են ասոնք . . . (ծողովուրդը սար-  
ափած խորեն կը վազի) Ի՞նչ պատահեցաւ . . . ինչու սարսափա-  
ար կը փախիք:

ԺՈՂՈՎՈՒՐԴԻ . — Մատնութիւն . . . մատնութիւն . . . կանկեր Աբրամսկէն, Խովել .

**ՆՈՐԱՅԻՐ.** — Սոսկալի հարուա'ծ ... (դողդոցոն նուադելու բլայ, բայց յանկարծ կօքափի) Օ՞ն անդր ... քաջ զօքականք, եռ սուրեմինի չէ փշրած ձեռքերնուս մէջ ... հապ օ՞ն, մնոցը ենք և մեռնինք դարձեալ գոյելով, կեցաէ՛ Հայաստան ... :

ՕՐԱԿԱՆՔ. — ԿԵՐՊ՝ Հայաստան, (առևերամերկ կը սրանան) :

ԱՅՆԵՐ. — (Դրսեն) ԿԵՐպէ Լանկթիմուր.

Տ Ե Ս Ի Լ Զ.

ՀԱՆԿԹԻՄՈՒԻՐ, ԶԻՆԻՈՐՔ, ԽԵՏՈ ԶԱՐՄԱԶԻՆ

ՀԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Քաջ զօրականք, ահա ձեզի արեան ասպարէզ մը ... կատաղի վագիրու նման յառաջ նետուեցէք, ահա նոր գլուխներ ձեր սուրերուն կապահն. երբէք մի՛ գժաք, զարկէք, միշտ զարկէք, ձեր այսօրուան զրօսանքը թող այս ըլլայ, եթէ յոդնելով ծարաւիք, ծարաւնիդ յագեցնելու համար զոներնուդ արիւնը խմեցէք ... ինչուան երեկոյ ձեզի ժամանակ կուտամ, եթէ երեկոյին Հայ մը տեսնեմ, վայ ձեզի ... եթէ դժուն ձեր մէջէն մէկը որուն սրէն արիւն չը կաթեր, վայ անոր ... հապ օ՛ն յատպարէզ, կրակ կայծակ՝ վայ և մահ թափեցէք Հայոց գլխուն ... (զօրերը սուսերամերկ կը վազէն):

ԶԱՐՄԱԶԱՆ և ԶՈՐՔ. — (Կրսէն) Կեցցէ Հանկթիմուր, կործանի՛ Հայաստան. (Տեսարանը կաւգան):

ՀԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Կեցցես, արիդ զօրավար Թաթարաց, դու որ միշտ ինքնակալիդ կամակատար գտնուեցար, դու որ քու քաշութիւններովդ Հանկթիմուրի ճակտին փառաց դափնիներն աւելցուցիր:

ԶԱՐՄԱԶԱՆ. — Քաջդ ինքնակալ, եթէ քաջութիւն գործեց Զարմազան, տիեզերասաստ Հանկթիմուրի անուամբը գործեց, անոր նուիրած սրովը թշնամին դողացուց և անոր ճաճանչաւոր արեւուն մէկ ճառագայթովը ինքը կեանք վայելեց ... երանի կուտամ ձեզ, Թաթարք, որ Հանկթիմուրի նման թագաւոր մը ունեցաք, որ իրեն և ձեր անունը բոլոր ազգաց սրտերուն խորերը սոսկումով տպաւորեց, որ իրենց և ձեր զօրութիւնը մեծամեծ աշխարհաց վիատակացը վրայ արեան հեղեղներով յիշատակեց, զորս ժամանակին երկաթեայ ձեռքերը չի պիտի կարենան ջնջել, ահա, աստեղազարդ երկինք անգամ նախանձելով ձեր ինքնակալին կրած թագին վրայ, կը սպայ, որուն շողլողուն ակունքն իր յաղթահարած ազգերուն աստղերն են զոր ետքը յափշտակեց քաջութեամբ:

ՀԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Քաջդ Զարմազան, կը լսե՞ս այս ողբաձայն հեծեծանքները, այս ալ Հայաստանի վերջին հառաջանքն է, և դարձեալ Հանկթիմուրի տիեզերակալ ձեռքն է որ անոր արիւը կը ծածէկ:

ԶԱՐՄԱԶԱՆ. — Ո՛վ իսկա Սերաստացիք, ինչու այդպէս ողբերով երկնից կամարը կը թնդացնէք, դուք որ քիչ մը յառաջ կը խրոխտայիք Հանկթիմուրի մը դէմ ... դուք որ պարսպաց ետեւէն նախատինք կը թափէիք ... ո՛վ կատաղութեանս, Հանկթիմուրը նախատինք ...

ՀԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Արիւն ... արիւն թող թափուի և Հանկ-

եամբ յագենայ, տեսնեն թէ միայն վայրկեան մը կրնան Լանկթիմուրի գէմ խրոխտաալ, զիտան թէ քանի որ Հանկթիմուր աշխարհի վրայ կը նայի ... մի՛ պարձենաք ձեր փառքին վրայ, ո՛վ թագաւորք, վասն զի քանի որ ողջ եմ ես, այդ գահը ձեր դադաղը պիտի ըլլայ, մի խրոխտաք, վասն զի պիտի տեսնէք որ ձեր ասալ կարծած բախտը ասուազ մէ՛ եղեր որ պիտի սահի՛ խաւարի ... ինչպէս որ շատերուն հանդիսատես եղայ և հրձուեցայ ... ողբա՛ և դու ալ Սերաստիա, որ իմ սիրաս խայտայ ... լա՛ց որ իմ սիրաս զովանայ ... վասն զի քու կատաղութենէք կեր յանդգնեցար ... քաջդ Զարմազան, ինչ կը նէ Հայոց ուրացեալ գունդը ...

ԶԱՐՄԱԶԱՆ. — Քաղքին դոներուն հսկողութիւն կը նէ, քաջդ ինքնակալ :

ՀԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Քաջի կը պատուիրեմ որ երբէք չը վատահիս այն մորդոց, վասն զի այն որ իր բնիկ ազգը կը մատնէ, անշուշտ օտար ազգ մալ կը մատնէ ... թող բալորն ալ Զարդուին և դու զնա՛ մինակ իրենց զօրապեաը շղթայակապ հոս բեր ... կրկին պատուիրէ զօրաց որ յաղողին առանց վէրք մը տալու Սերաստիոյ իշխանը ձերբակալ ընելով ինծի բերել ...

ԶԱՐՄԱԶԱՆ. — Կը հսաղանդիմ, վեհափառ տէր :

Տ Ե Ս Ի Լ Է.

ՀԱՆԿԹԻՄՈՒԻՐ (մինակ), ԹԻԿՆԱՊԱՀՔ

Ահա կակսին դիակաց բլուրներ ձեւանալ և արեան գետեր մոնչմամբ սահիլ ... Հանկթիմուր, ալ բաւական արիւն թափեցիր, բոլոր աշխարհ արեան ջրհեղեղ մը դարձաւ ... բայց գեռ սրտիս խորը այնպիսի կրակ մը կը վասի՛ կը բորբոքի զոր այսափ արիւն չը կրցան մարել ... փառամիրութիւնը — քալէ, դեռ քալէ — կը մրմռայ ականջիս և ոտքերուս տակ արիւնաներկ ձաղիներ՝ թագեր սփոելով՝ կը ցցունէ ինծի աշխարհիս այցը ոսկեղեն լերան մը գագաթը տիեզերակալ գահ մը, և սիրաս թեւաւորեալ արեան ծովերու վրայէն սահելով կուզէ թռչել հոն, հոն՝ ուր գեռ չէ կրխած մահկանացուի ոտքը ... և այն ատեն երկինք և երկիր պիտի հինան երբ Հանկթիմուր իր ձեռքը այդ գահուն վրայ զնէ ... իր կեանքը այն ատեն վառաց արեւ մը պիտի ըլլայ և իր դափնեղարդ ճակատը միայն մահուան առջեւ արտի խոնարի ... անհծեալ գերեզման, որ գեղեցիկ երազի մը արթնութեան նման թագակիրը կը սառեցնէ ... մի մօտենար ինծի, ո՛վ մահ, մինչեւ որ ես այս փառաց կատարը բարձրանամ և այն ատեն իմ անհուն լուերուս արեամբը կշտացիր:

§ Ե Ա Խ Լ Բ.

ՆՈՅՆՔ, ՎԱԶԵ, ԶԱՐՄԱԶԱԿԱՆ

ՎԱԶԵ. — Ո՞վ մեծդի ինքնակալ, այս երկաթէ շղթանե՞րն ևն ուրեմն իժ վարձքս, ասո՞նք են իժ դաշնիներս:

ԼԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Ի՞նչ ըսել կուղես, զօրապետ, կը կարծե՞ս թէ ատելի վարձքի մը արժանի ըլլայ մատնիչ մը, կը կարծե՞ս թէ այնչափ անմիտ ըլլայ Լանկթիմուր որ մատնիչ մը վարձատրէ . . . ո՛չ, ո՛չ, Լանկթիմուր երբէք վատարար և անիրաւ Հը գործեր:

ՎԱԶԵ. — Եւ ինչո՞ւ վարձք խոստանալով, իր երդմանը գէմ գործեց:

ԼԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Ո՛չ . . . բնաւ Լանկթիմուր իր ըրած երդումն ալ չը դրժեր . . . այո՛, քիչ վարձք խօստացայ ալ աւելի արժան համարեցի երկաթէ շղթաներով վարձատրել մատնութիւնդ, ապահով ըլլալով որ բոլոր աշխարհ այս դատապարտութեան իրաւունք պիտի տայ:

ԶԱՐՄԱԶԱԿԱՆ. — Այո՛ և մինչեւ անգամ մահու արժանի է այն որ իր շահուն իր եղբարքը կը մատնէ վատաբար:

ՎԱԶԵ. — Այդպէս չէ, քաջ զօրապետ, լաւ գիտէի որ մեծն Լանկթիմուր պիտի կործանէ Սեբաստիան, ես ալ փոխանակ դուր տեղը իր սրոյն ճարակ ըլլալու, նախամեծար համարեցի փութացնել կործանումն և ասով աղատել կեանքս:

ԼԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Ուրեմն, վա՛յ քեզի, որ կեանքդ հայրենիքէդ աւելի. կը սիրես . . . ի՞նչ ես ոռ աշխարհս վրայ, հրէշ մը, որուն սրտին խորերը մարեր է հայրենասիրութեան կայծը . . . նախատինք քեզի որ սուր կը կրես ձեռքիդ մէջ և չես ուզիր զայն ի սէր հայրենեաց չարժել . . . ուրեմն ի՞նչպէս հանգիստ պիտի ըլլայիր դու երբ վարձատրէի զքեզ, մինչդեռ բոլորտիքդ բիւրաւոր արենակցացդ դիակները դիզուեր են . . . ի՞նչպէս քու կեանքդ չի պիտի խռովեր եղբարցդ հեծեծանքներէն և առ քեզ ուզզած անձքներէն, մինչդեռ դու անոնց կորուստը պատճառեցիր վատաբար. — ա՛հ, այսչափ ազգեր նուածեցի ես և չը տեսայ Հայէն ուրիշ աղդ մը՝ որուն մէջ գտնուին ուրացող մատնիներ . . . դուք շուտ կը կործանիք Հայեր, մինչդեռ այսպէս անմիաբան էք:

ՎԱԶԵ. — Ո՞վ մեծդի ինքնակալ, եթէ մատնեցի հայրենիքս,

քու փառքդ աւելցուցի, քու վրէժիմնդրութիւնդ յագեցուցի . . . ուրեմն ի՞նչպէս արժան կը համարիս նախատանօք վարձատրել զիս, ես որ քու յազթութիւնդ հայրենեացս փրկութենէն աւելի նախամեծար համարեցի . . . վայ քեզ, Վաչէ, որ ինչ որ ալ գործես, բաղդը իսոժոն կը նայի քեզ:

ԼԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Ո՞վ ուրացող, երբէք Լանկթիմուրէն հատուցում մի յուսար, թէպէտ և քոջն Զարմազանի ըսածին պէս մահուան կը դատապարտէր քեզ իրաւունքը, սակայն ես կը ներեմ քեզդի . . . կը նորհեմ կեանքդ, վասն զի վրէժիմնդրութեանցս գործիքը եղար դու:

ՎԱԶԵ. — Ո՛հ, գոնէ հրաման ըրէ որ այս շղթաները քակուին:

ԼԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Երբէք . . . այդպէս զգթայ սկապ թափառէ գործած աւերակներուդ վրայ, քանի որ եղբարցդ դիակները շըդթաներուդ շառաչիւնը լսեն, նախատինք կարդան քեզ իրենց գերեզմաններուն խորերէն . . . թափառէ եղբարցդ արեամբը կարմը բած դաշտերուն վրայ, մինչեւ որ գտնես քու գերեզմանդ ալ . . . մի՛ ըսեք, ազգեր, թէ անիրաւ է Լանկթիմուր, այո՛ անգութէ, բայց կը ճանչնայ իրաւունք. (կը մեկնի. — միւսներն ալ ետեւեն):

§ Ե Ա Խ Լ Բ.

ՎԱԶԵ (առանձին)

Ի՞նչ ըրի ես . . . ահա այս շղթաներն են եղեր մատնութեանս վարձքը և կամ յաւիտենական նախատինքս . . . ես որ փառաց դափնիներ կերեւակալէի, Լանկթիմուր նախատանաց փուշերով պըսակեց ճակատս . . . ո՛հ, ո՛ւր փափչիմ հայրենեացս արիւնլուայ ծոցէն . . . ուր որ ալ երթամ կայծակը՝ գլխուս վերեւ, անդունդք՝ ոտիցս ներքեւ. և դիմացս՝ միշտ Հայաստանի սպառնալից նայուածքը . . . դաղրեցէք, աղէկառը ճայներ, ո՛հ, միթէ զի՞ս կանիծէք, զիս, Հայրենեաց դահիճս . . . կարծես թէ Սեբաստիոյ պարիսպները վրաս պիտի փլին՝ անխնայ Զախշախնելու համար զիս . . . ա՛հ, ո՞վ պիտի քակէ այս շղթաները որ աղատ փախչիմ . . . — ո՛չ ո՛ք — ամէնքն ալ կը նախստեն զիս . . . ուրեմն բնաւ չի պիտի քակուին այս շղթաները մինչեւ որ գլուխս չը ջախչախնեն . . . ո՛վ անիծեալ զիւեր, ինչո՞ւ սրտիս խորն արհաւիրք չը թափնցիր երբ մթութեանդ տակ կը խորհէի այս վատ մատնութիւնը . . . ահ, անէծք . . . վրէժ . . . կը մոնչեն ականջիս, երկինք և երկիր, և դժոխք ծափ

զարնելով զիս ծաղր կընեն ... խնդա՛, ո՞վ սանդարամետ, որ  
վաչէն քու ծուղակի գլորեցիր ... խնդա՛ որ քու յաղթութեանդ  
սուրն ըրիւ զիս :

### ՏԵՍԻԼԸ

ՎԱԶԵ ԵՒ ՆԵՐՍԵՀ

ՆԵՐՍԵՀ. — (Դրսէն) Օքնութիւն ... օքնութիւն ...

ՎԱԶԵ. — (Սարսափած) Ո՞վ երկինք... ինչ կը լսեմ ...

հօրս ձայնն է, կարծեմ կը խողխողեն զինքը ...

ՆԵՐՍԵՀ. — (Դրսէն) Ա՛հ ... (վիրաւորեալ տեսարանը կուզալ)  
սիրտս ... զարնուեցայ առանց զարնելու ... :

ՎԱԶԵ. — Այս', հայրս է ... ո՛հ, արիւնը սրտէն կը վաղէ ...  
ուր փախչիմ, բացուեցէք, անդուղք, և զիս ձեր խորութեանը և  
խաւարին մէջ ծածկեցէք ...

ՆԵՐՍԵՀ. — (Զայն տեսնելով զարմացմամբ) ի՞նչ կը տեսնեմ...  
վաշէ հոս, շղթայակապ ... միթէ արդար երկինք շղթայեր են  
զինքը ... ո՛հ, հեռացիր, ինչու կուզաս վերջին վայրկեանս խը-  
ռովելու, անօրէն զաւակ ... :

ՎԱԶԵ. — Ա՛հ, կը սարսափեցնես, հայր իմ, այդպէս ակնապիշ  
մի նայիր աչացս մէջ ... ծածկէ՛, ծածկէ՛ արիւնահոս վէրքդ:

ՆԵՐՍԵՀ. — Ա՛ռ, ալեւոր հօրդ արիւնն ալ ա՛ռ և կշտացիր,  
վաստ մատնիչ:

ՎԱԶԵ. — Ո՛հ, գթութիւն, հայր իմ, գթութիւն ...

ՆԵՐՍԵՀ. — Ո՛չ, ո՛չ, քեզի համար չկայ գթութիւն, այլ ...

ՎԱԶԵ. — (Ի ծունե պաղատանօն) Հայր իմ ...

ՆԵՐՍԵՀ. — Անէ՛ծք ... անէ՛ծք ... (բաւալգլուր կիյնայ եւ  
կը մեռնի):

ՎԱԶԵ. — (Սարսափած) Ա՛հ ... (վարագոյր կիջնիկ):

(Պերջ Բ. Արարուածին)



### ԱՐԱՐՈՒԱԾ Պ.

ՍԵՒ ՀՈՂԵՐ

Սեւ Հողեր դաշը. — Ասդին անդին ցուած դիակներ. — Արեւը դեռ  
նորիզնենէն վեր կը բարձրանայ.

### ՏԵՍԻԼԸ

ԵՐԱՆԵԱԿ (վարագոյր բացուած ատեն առանձին հերարձակ՝  
զաւկին դիական եռլ ծերադրած կուլայ, յեսոյ կելնէ).

Գնա՛ց արտասուաթօր թեւերով սեւ զիշերը, և ահա արեւը  
զարնուրած կսկսի իր լոյսը Հայոց արիւնլուայ ուերակացը վրայ  
սփռել ... ամեն տեղ սպազաս լուռթիւն մը կը տիրէ և միայն  
մերթ ընդ մերթ խզդուկ հառաջանքներ սեւ նոճիներուն մէջն  
սահելով այս լուռթիւնը կը վրդովեն ... կը նիրէ ահա Հայաստան  
չնչասպառ վլատակաց տակ և յուսահատ կարտասուէ ... (առ  
դիակն) խեղճ որդեակ, եթէ դու ալ կենդանի եղած ըլլայիր, քու  
կեանքդ միայն հայրենեացդ աղեկտուր վիճակին վրայ սոսկալով  
պիտի մաշէր ... դու ալ ամօթանար պիտի զարնուրէիր, երբ տես-  
նէիր որ համայն Հայերը կանիծեն քու հայրդ, հայրդ՝ որ Հայաս-  
տանի գերեզմանը փորեց՝ հայրդ որ զեղեղ այսպէս սառած սեւ  
հողերու վրայ տարածեց ... երկինք այնպէս վճռեր էր որ դեռ  
մօրդ մէկ ժպիտ մը չը ցցուցած՝ անիծեալ հարդ այսպէս զքեզ գե-  
րեզման գլորէ ... ուրեմն դու ալ անիծէ՛ այն որ հայրդ և միան-  
զամայն դահիճդ եղաւ:

### ՏԵՍԻԼԸ

ԵՐԱՆԵԱԿ ԵՒ ՎԱԶԵ

ՎԱԶԵ. — (Յնուրած զալով) Ո՛հ, գարձեալ այս Սեւ Հողերը...  
թող զիս, թող զիս, անողոք ստուեր, թող որ վարկեան մը ա-  
զատ ըլլած սպանալից նայուածքէդ, թող որ քիչ մը հանգչիմ...  
այլ դու մտիկ չես ըներ, արիւնստ ձերմակ մազերդ ճակարդ վրայ  
ցցած զիս խողխողել կոտառնաս ... ո՛հ, մի սրսկեր ճակարդ՝ վեր-  
քերէդ հոսող արիւնը ... ա՛հ, կը սարսափիմ ես քեզնէ ... (զար-  
հուրած վազելու ատեն Երանեակի կը դպչի. սարսափած) Երանեա՛կ...  
զաւակս ... ա՛հ ... (ձեռփերով աշբերը կը ծածկի):

ԵՐԱՆԵԱԿ. — (Նոյնպէս սարսափած ոտքի ելնելով) Վաչէ ...  
հեռացիր ասկէ, գաճիճ, մը վրդովիր թշուառ մօր խղճալի օր  
հասը ... մի մօտենար զաւկիդ դիակին քով, որուն դալկահար  
շրթաց վրայ անէծք կը փայլատակեն :

ՎԱԶԻ. — Դարձեալ անէծք ... անշունջ դիակներն անդամ  
կանիծեն զիս ... ոհ, զաւակս ... դու գոնէ մի անիծեր հայրդ,  
դու գոնէ գթա իր վրայ, վասն զի որչափ մեղապարտ ըլլայ,  
դարձեալ քու հայրդ է :

ԵՐԱՆԵԱԿ. — Սոսկա՞ն զքեզ հայր կոչելու, մատնիչ ... փա-  
խի՞ր հայրենեացդ արիւնառս ծոցէն ... ահա Հայաստանի հառա-  
շանքները, երինից երեսը թանձրացած այս սեւ ամպերը կայծակներ  
կսպառնան արիւնոտ ծակտիդ ... երբ շղթաներդ կը շառաչեն, գը-  
ժոխք ծափ զարնելով կը խայտան և երախտաբաց երինից մէկ ակ-  
նարկին կսպասեն որ իսկայն լափեն զքեզ ... փախի՞ր ...

ՎԱԶԻ. — Ո՞ւր փախչիմ ... ազատ չեմ ես, մըրկէ մղուած  
սեւ ամգ մ'եմ, հոն կառաջնորդեն զիս քայլերս ուր որ կը մզէ  
Հայաստանի վրէժինդիր սոտուերը ... եթէ անդունդներու յատակն  
ալ գահավիժեմ, դարձեալ ետեւէս պիտի գայ և անէծք պիտի գո-  
ռայ ականջիս ... ոհ, ո՞ւր ապաստանիմ ... անմեղ զաւկի մը գիր-  
կըն ունէի մինսակ ապատանտրան, նա ալ դալկահար տարածուեր  
կըն է ... և եթէ կենդանի ըլլար, անշուշտ նա ալ նախատանօք զիս  
իր գրկէն ետ պիտի մզէր, նա ալ զիս իրեն հայր չի պիտի ընդու-  
ներ ... վասն զի հայրենադրուժ մ'եմ ես :

ԵՐԱՆԵԱԿ. — Վաչէ', երբէք աշխարհի վրայ ապաստանարան  
մի փնտուեր, ուր որ ալ երթաս միշտ աչացդ առջեւէն պիտի սա-  
հին եղբարցդ թափած արեան հեղեղները, միայն դժոխք զքեզ  
կընդունի՛ ուր յաւիտենական տառապանք կսպասեն քեզ փոխա-  
նակ այն մատնութեանդ որով ողբաց Հայաստան, որով նուաղե-  
ցաւ բոլորովին կարմիր Հայաստանի յուսոյ լուսապառ աստղը ...  
ծնունդ դժոխոց, չտածեցիր անդամ մը թէ ի՞նչ կը գործես ...  
միտքդ չը բերիր մէկ մը Վասակն ու Մերուժանը, որոնց մէկուն  
ականջար փոխանակ թագի՛ որդերով պսակեցաւ և միւսին ճակա-  
տար՝ հրաշէկ շամփուրով ... եղուկ ինձի որ անօրէնի մը ... մատ-  
նիչի մը կինն ըլլալու բախտը և նախատինքն ունեցայ ... :

ՎԱԶԻ. — Երանեակ ... ալ հերիք նախատես զիս ... եթէ  
կը տեսնես որ ձեռքերս շղթայակապ են՝ գիտցիր որ այս շղթանե-

րըն ալ դեռ կրնան զայրոյթս և վրէժս յագեցնել, եթէ գիտնամ  
որ երկինք վրաս պիտի փիին, դարձեալ կը հարուածեմ զքեզ, մին-  
չեւ որ քեզ ալ հոգեսպառ այս Սեւ Հողերուն վրայ տարածեմ ...  
ալ չեմ սոսկուր մարդասպանութենէ, քանի որ դժոխոց դատա-  
պարտեալ թշուառական մ'եմ արդէն ... դողա՛, դողա՛ ինձմէ,  
Հայաստանի ժամատախան եմ ես, Հայոց աշխարհին խորշակն եմ ես  
և դեռ կրնամ կենաց ծաղիկներ խամրեցնել ... Երանեակ, արդէն  
ես ափւ և գիշեր անքուն կը տանձուելս և դու որ իմ կինս ես, զիս  
մխիթարելու տեղ ամենէն աւելի դու կը նախատես զիս:

ԵՐԱՆԵԱԿ. — Այո՛, ամենէն աւելի ես պէտք է որ նախա-  
տեմ և անիծեմ զքեզ, վասն զի տիւ և գիշեր աւերակաց մէջ հե-  
ծող բու մը բրիր զիս ... թափէ վերջին սովառնալիքդ ալ իմ վրաս  
և զաւկիս հետ զիս ալ խողխողէ ... օ՞ն, իմ արիւնս ալ խմէ եթէ  
այչափ արիւն չը կրցան քու դժոխալին սիրտդ զովացնել ...  
բայց դողա՛ յերկնից, ժամատախանի, վասն զի օր մը պի-  
տի երնես գերեզմանէդ և ոճրագործութեանցդ հաշիւը պիտի տաս  
Ամենակայիին գահոյիցն առջեւ ... այն գարբիէլեան փողին գոյիւնը  
այս արեան հեղեղներուն մոնիւնէն աւելի սոսկալի պիտի ըլլայ ...  
նախատի՞նք և անէծք քեզի ... :

ՎԱԶԻ. — Երանեակ ... կը զայրացնես զիս, պիտի լոե՛ս, ա-  
պա թէ ոչ ... :

ԵՐԱՆԵԱԿ. — Զէ՛, չեմ վախնար քու սպառնալիքէդ և կը  
կրկնեմ դարձեալ — նախատինք և անէծք քեզի:

ՎԱԶԻ. — Ահ, ալ չեմ կրնար կնոջ մը նախատանացն հան-  
դուրժել. (Եղբաներով կենոջը վրայ կը յարձակի կատաղաբար. —  
Խնեկարծ երկեւեն կայծակ մը սրանալով վրան բաւալգոր կ'զգեսնէ  
Պայն) երկնային վրէժինդրութիւն ... :

ԵՐԱՆԵԱԿ. — (Սարսափած) Աստուած իմ ... չըլլայ որ եր-  
կինք զիս ալ կայծակնահար բնեն մատնիչի մը կինն ըլլալուս ...  
փախչիմ ... դողալով կը հեռանայ. — պատկեր փոխուելով դր-  
ծոխիս կը ներկայանայ. — ուսկից սեւ ոգիներ կելնեն եւ Վաչէի  
Դիակը ի դժոխս կը բաւկուսեն — պատկեր դարձեալ կիջնէ):

Տ Ե Ս Ի Լ Գ.

ՎԱՂԵՆԱԿ (Վիրաւոր)

Հայաստան ... քաղցր հայրենիք ... իմ արիւնս ալ ընդունէ  
քու անցկալի զիրկդ ... որչափ սիրելի է ինձ այս մահը, երբ կը գ-

գամ որ հայրենեացս հողերը կը ծծն արիւնս և դարձեալ հայրենեացս հողերը պիտի ծածկեն ոսկերքս . . . արդեօք գերեզմանիս խո. բերը պիտի թափանձէ՛ երբէ ք յուսալից ձայն մը — ցնծացէք, աըսուր ոսկերք վաղենակայ. Հայոց աղատութեան արշալու, մը ծագեաւ . . . արդեօք դարձեալ պիտի վերականգնի՞ս, Հայաստան, գեցաւ . . . արդեօք դարձեալ պիտի կասկած . . . Հայեր, օն, եթէ ոչ մահաբեր է վէրքդ . . . առոկալի կասկած . . . Հայեր, օն, օգնութեան հասէք չըլլայ որ օրհասական ըլլայ Հայաստան. — այլ օգնութեան հասէք չըլլայ որ օրհասական ըլլայ Հայաստան. — այլ չը պատասխաներ ձայնիս . . . ամեն տեղ դիմակ և աւերակ, Հայ մը չը պատասխաներ ձայնիս . . . ամեն տեղ դիմակ և աւերակ, անէ՛ ծք և վայ այն վատին որ հայրենիքը մատնեց: Եւ գուք, լեանէ՛ ծք և վայ այն վատին որ հայրենիքը մատնեց:

### Ո Զ Բ Ե Բ Գ

Դժնեաց զիւերն անցաւ ու լոյս արեւուն  
Ծագեց կարմիր Հայաստանի սարերուն . . .  
Դարձեալ մինակ զուրկ սիրելեաց գրեւերն  
Հեծող բուեր միայն ինձի ընկեր են:  
Ո՛ դո՛ւ, անզուր Սեւ Հողեր,  
Միրելիքս ծո՞ցդ ես բաղեր:

Զեփիւռներեն երշանիկ մի խնդրեմ լուր . . .  
Այլ անոն ալ սահին խօվես տիուր՝ լուր,  
Ծալկունեք բուուեր եւ լուեր և ալ սոխակ,  
Մահն կը հոսի մահ . . . Հայաստան աւերակ:  
Ո՛ դո՛ւ, անզուր Սեւ Հողեր,  
Միրելիքս ծո՞ցդ ես բաղեր:

Երկի՞նք, զրա՞ լիս, ասր զիս ի ծոց սիրելեաց  
Եւ կամ ցցո՞ւր իրենց դամբանն սպազեաց,  
Եւ րող հոն՞ հոն՞ ցամքին արցունես ու արփեն  
Ո՞հ, հոն վերջ տամ կենաց սեւ օրեւուն:  
Ցցո՞ւր, անզուր Սեւ Հողեր,  
Իմ սիրելեաց դամբաններ:

ՎԱՂԵՆԱԿ. — Ի՞նչ քաղցր ձայն . . . Աստուած իմ, պիտի  
ճանչնամ ես այս ձայնը . . . այս ձայնը քաղցրիկ յիշատակներ կը  
զարթուցանէ սրտիս մէջ . . . Նաղենիկիս ձայնն է . . . այս՛, անոր  
ձայնն է . . . (լանկարծ ոսքի կելնէ դողդոցուն) Նաղենիկ . . . հկո՛ւր . . .  
հոս է Վաղենակ . . . հոս . . . :

### Ց Ե Ա Խ Լ Գ.

### ՎԱՂԵՆԱԿ Եւ ՆԱԶԵՆԻԿ

ՆԱԶԵՆԻԿ. — Երկինք, մինչեւ երբ պիտի թափառիմ այսպէս  
միայնակ ու արտասուալից, կամ սիրելեացս և կամ մահուան ցուրտ  
գիրկը մղեցէք զիս:

ՎԱՂԵՆԱԿ. — Նաղենիկ . . . Նաղենիկ . . .

ՆԱԶԵՆԻԿ. — Աստուած իմ . . . ի՞նչ ձայն է այս, ո՞վ կը կոչէ  
զիս . . .

ՎԱՂԵՆԱԿ. — Նաղենիկ, եկո՞ւր . . . հոս է Վաղենակ . . .

ՆԱԶԵՆԻԿ. — (Զայն տեսնելով եւ դեպ ի անոր վազելով) Վաղենակ . . .

ՎԱՂԵՆԱԿ. — Նաղենիկ . . . դո՞ւ ես . . . դարձեալ գրկ սցս  
մէջ կը գանեմ զքեզ, ես որ յուսահատ գերեզմանին սեւ եղերք-  
ները կը թափառէի, ես որ զքեզ մեռած կը կարծէի . . . ո՞հ, գրկէ  
զիս և կարօսնիս առնենք, վասն զի քիչ ատենէն դիմակ մը պիտի  
գտնես թեւերուդ մէջ . . . վասն զի քիչ ատենէն չրթանցս ցրտու-  
թիւնը պիտի զգան շրթունքդ . . . պիտի բաժնուինք իրարմէ:

ՆԱԶԵՆԻԿ. — Պիտի բաժնուինք, ի՞նչ կըսես, Վաղենակ, ա՞հ,  
Աստուած իմ այս ի՞նչ արիւն է որ սրտէդ կը հոսէ, անգութ, կը  
հեռանաս կը փախչիս գրկէս, ա՞յս է մեր սէրը, անդադար հառա-  
չանքներ ու արյունքներ խամրեցացին մեր կենաց և սիրոյ գար-  
նան վարդերը, արդեօք մեր միութեան օրէն ի վեր քանի՞ ժամ  
հանգիստ իրարու գիրկ ժպտեցանք:

ՎԱՂԵՆԱԿ. — Եւ ահա այս զուարթ ժամերն ալ սոսկալի տա-  
րիներով փոխանակեցան, այս է եղեր մեր ճակատագիրը:

ՆԱԶԵՆԻԿ. — Անիծեալ ճակատագիր:

ՎԱՂԵՆԱԿ. — Նաղենիկ, ո՞ւր է Վարդանոյ:

ՆԱԶԵՆԻԿ. — Ահ . . .

ՎԱՂԵՆԱԿ. — Ի՞նչո՞ւ այդպէս աղէկտուր հառաչեցիր, խօսէ,  
կը սարսափեցնս զիս:

**ՆԱԶԵՆԻԿ.** — Աւազ թշուառ ենք միշտ :

**ՎԱՂԵՆԱԿ.** — Աղջի'կս ... աղջի'կս ... ըսէ' ... միթէ այն ալ մոռաւ ...

**ՆԱԶԵՆԻԿ.** — Զգիտեմ, բայց եթէ թշնամոյն ձևոքն ինկաւ, ոհ, արդեօք արիւնակաթ ոտւրը աեւած ատեն ինչպէս — մայրիկ, մայրիկ — աղաղակեց, հարցուր Հայաստանի անդութ երկնքին և տես թէ անոր մահուան աւ հանդիսատես եղաւ :

**ՎԱՂԵՆԱԿ.** — (Թնօրելով) Բայց ահա աղջիկս է որ աւերակաց մէջ արասառելով կր թափառի ... վարդանոյշ, եկուր թշուառ հայրէ եմ ես ... ձայնս լսեց ... ժապելով հոս կր վազէ ... զիրկս ինկաւ, ոհ, երջանիկ վայրկեան ... հիմա կր տեսնեմ զքեզ, որչափ միրուն ես եղեր, Վարդանոյշ, արշալոյն անդամ քեզնէ գեղեցիկ չէ ... շուշանն անդամ քեզնէ զողարիկ չէ ... զաւակս, քու ժըպիտ և համբոյրնիդ կեսնքէն աւելի քաղցր կը թուին ինծի :

**ՆԱԶԵՆԻԿ.** — Վաղենակ, սիրաս կտոր կտոր կրնես :

**ՎԱՂԵՆԱԿ.** — (Սրաբելով) Ո՞վ է զիրկս, նազենիկ դո՞ւ ես, ինչու կուկս :

**ՆԱԶԵՆԻԿ.** — Կը թողուս զիս :

**ՎԱՂԵՆԱԿ.** — Թողում զերեզ, անկարելի է որ զոյգ մը աշաւնիներ իրարմէ բաժնուին :

**ՆԱԶԵՆԻԿ.** — Բայց եթէ անդութ որսորդը անոնցմէ մէկը զարնէ, միթէ միւսը կրնայ ապրիկ :

**ՎԱՂԵՆԱԿ.** — Մեռնիլ կըսես, նազենիկ, միթէ չը գիտե՞ս որ անիծեալ է անձնասպանը :

**ՆԱԶԵՆԻԿ.** — Վաղենակ, իբր աւերակներու մէջ քու մը կուզես թողուլ զիս միայնակ և տխուր :

**ՎԱՂԵՆԱԿ.** — Ո՞հ, որչափ կը սիրես զիս, նազենիկ, ուրեմն վերցուր զիս գերեզմանին եղերքէն և քու զիրկդ առ, ապրիլ կուզեմ ես քեզի հետ մէկաեզ, բայց միխթարուինք, նազենիկ, եթէ Տէրը մեզի երկնից վրայ այսչափ ցաւ քաշել տուաւ, եթէ մեր միրոյ դուարճագեղ հովիսան արցունքով լիցուց, անշուշտ մեզ համար յաւիտենական երկինք մը պատրաստած է ուր մշտնչնաւուրապէս պիտի ժպարնք, հոն պիտի գտնենք նաեւ մեր սիրելի Վարդանոյը :

**ՆԱԶԵՆԻԿ.** — Մա՞հ, մա՞հ, սիրելի են ինձ քու ճիբաններդ, այս ժամուս ես ալ մեռնիլ կուզեմ, ինչ կըլլաս, Վաղենակ շըրթունքդ կը կապուանան :

**ՎԱՂԵՆԱԿ.** — Եւ դեռ բոլորովին չը սառած, համբոյր մը, երկրորդ և վերջին համբոյր մը :

**ՆԱԶԵՆԻԿ.** — Ո՞ւր կիրթաս :

**ՎԱՂԵՆԱԿ.** — (Երկինքը ցուցնելով) Վարդանոյշ զիս կը կանչէ ... երթամ ... :

**ՆԱԶԵՆԻԿ.** — Ես ալ ... (դառյներ անոր մեջմեն կառնեկ) :

**ՎԱՂԵՆԱԿ.** — Ա՞հ, ինչ կընես, նազենիկ :

**ՆԱԶԵՆԻԿ.** — Մէկուր երթանք (ինցինքներ զարելու կրլլայ) :

**ՎԱՐԴԱՆՈՅՑ.** — (Գրւիկն) Մայրիկ ... մայրիկ ...

**ՆԱԶԵՆԻԿ.** — (Գրւիյնը ձեռտեսն ձգելով) Ա՞հ ... աղջիկս է :

**ՎԱՂԵՆԱԿ.** — Վարդանոյշ ... :

### ՏԵՍՆՔ ԵՒ ՎԱՐԴԱՆՈՅՑ

**ՆԱԶԵՆԻԿ.** — (Խոր վագիլով) Հոս եմ, Վարդանոյշ :

**ՎԱՐԴԱՆՈՅՑ.** — Մայր իմ, մայր իմ, (գրւիկը կիյնալ) Իսկ ո՞ւ է հայրս, միթէ ...

**ՎԱՂԵՆԱԿ.** — Եկուր զիրկս, Վարդանոյշ :

**ՎԱՐԴԱՆՈՅՑ.** — Ո՞հ, ինչ ցաւալի վիճակի մէջ կը տեսնեմ զիրկ, հայր իմ, (գրւիկը կիյնալ լալով) :

**ՎԱՂԵՆԱԿ.** — Լա՛ց, լա՛ց, Վարդանոյշ :

**ՎԱՐԴԱՆՈՅՑ.** — Բայց այս որչափ լացի, ալ ցամքեցաւ արցունքս և արիւն կը հոսին աշքերէս, ալ լալով աշացս լոյն անգամ նուողեցաւ :

**ՎԱՂԵՆԱԿ.** — Խեղճ աղջիկս, բայց դու ինչպէս ազատեցար այն բիւրաւոր որերէն :

**ՎԱՐԴԱՆՈՅՑ.** — Վահամ սպատեց զիս և աւազ որ ինքն ալ վիրաւորուելով մեռաւ զիս օրհնելով :

**ՆԱԶԵՆԻԿ.** — Մեռաւ ... խեղճ Վահամ :

**ՎԱՂԵՆԱԿ.** — Եւ դեռ ցաւ քաշելու համար երկինք չնորհեր են քու կեանքդ :

**ՎԱՐԴԱՆՈՅՑ.** — Հայր իմ, ինչո՞ւ դէմքդ կը սառի, ինչո՞ւ ձայնդ կը մարի :

**ՆԱԶԵՆԻԿ.** — Վաղենակ ...

**ՎԱՂԵՆԱԿ.** — Սհա մահը սառած ձեռքերը կուրծքիս վրայ կը դնէ ... միաք ... բարեւաւ ... (զառանցելով) ո՞վ է այս տըխուր ծերունին որ դէմս արձանացեր է ... ձեռքերը շղթայակապ ... զլուխը վիշապսակ ... միթալ վիրալից ... և իր դէմքին խորչումներուն մէջէն արտասուաց հեղեղներ կը թաւալին ... ծունր չոքեց ... թեւերը բացաւ ... զիս իր զիրկը կը կանչէ ... Հայաստանս է ... ո՞հ ... Հայաստանս է ... (նետուելով կիյնալ կը մեռնի) :

**ԵՐԿՈՒՔԻՔ.** — (Սոսկմամբ) Ա՞հ :

**ՆԱԶԵՆԻԿ.** — Մեռաւ :

**ՎԱՐԴԱՆՈՅՑ.** — Ուրեմն ինչ ընենք, մայր իմ :

**ՆԱԶԵՆԻԿ.** — Մեռք ալ մեռնիք. (զայն կը գրկի) :

**ՎԱՐԴԱՆՈՅՑ.** — Այս ինչ ոտքի ճայներ են, թաթարներն, մայր իմ, փախչինք :

### Տ Ե Ս Ի Լ Զ.

ՆՈՅՆՔ, ՆՈՐԱՅԻ (ողբայակապ), ԶԱՐՄԱԶԱՆ, ԶՈՐՔ  
ՆԱԶԵՆԻԿ. — (Հայրը տեսնելով) Ո՛հ, հայր է, (անոր վազե-  
լով) հայր իմ, ուր կը տանին զքեզ (կուզե գրկախառնել, բայց  
զօրերը հենելով բող չեն տա):

ՆՈՐԱՅԻ. — Նաղենիկ, ահ, թողէք, անգութ դահճներ,  
որ վայրկեան մը գոնէ գրկեմ աղջիկս, պիտի մեռնիմ:

ԶԱՐՄԱԶԱՆ. — Այո՛, պիտի գրկես, բայց իր ցուրտ դիակը,  
(սուրը բաւելով) ի ծունը, իշխանուհի, Լանկթիմուրի հրամանը մահ  
է, Հայկեան շունչը պիտի սպառի:

### Տ Ե Ս Ի Լ Է.

ՆՈՅՆՔ, ԼԱՆԿԹԻՄՈՒԻՐ եւ ԹԻԿՆԱՊԱՀՔ

ԼԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Կեցի՛ր . . .

ԱՄԵՆՔԸ. — Լանկթիմուր . . .

ԼԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Իմս թող ըլլայ այդ գեղահի Հայուհին . . .

**Թող ապրի:** ՆԱԶԵՆԻԿ. — (Հօրը գիրկը իմալով) Հայր իմ . . .

ՆՈՐԱՅԻ. — Ո՛չ . . . թող իմ գիրկս մեռնի:

ԼԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Ո՛վ նազերի Հայուհիդ, տիեզերակալ այր  
մը կուզես՝ եթէ դատապարտեալ հայր մը:

ՆԱԶԵՆԻԿ. — Հայրս:

ԼԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Կերդնում որ չնորհեցի իւր կեանքը . . .

Իմս եղիր:

ԶԱՐՄԱԶԱՆ. — Սերաստիոյ իշխանն է . . .

ԼԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Սերաստիոյ իշխանը . . . (առ Զարմազան)

զօրապետ երդում ըրի:

ՆԱԶԵՆԻԿ. — Իրեն հետ կը մեռնիմ:

ԼԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Իսկ հայրդ կուզես՝ եթէ հայրենիքդ:

ՆԱԶԵՆԻԿ. — Հայրենիքս . . .

ԼԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Քաջ Հայուհի, քեզի թող ըլլան հայրդ ալ  
հայրենիքդ ալ, քակէ հօրդ շլթաները իշխանդ Սերաստիոյ, խոսք

մը զքեզ ազատեց, Հայուհի մը սիրաս շարժեց:

ՆՈՐԱՅԻ. — (Գրկելով) Աղջիկ կս, (Նազենիկ ողբաները կը բակէ):

ԼԱՆԿԹԻՄՈՒԻՐ. — Զօրականք, ալ թող դաղրին հարուածնե-

րը, հեռանանք Հայաստանէն, Հայ աղջիկ, մի անիծեր Լանկթիմուրը

մը հայրենիքդ հարուածեց, յիշէ միշտ զի՞նքը որ գթաց քեզի, մը-

նաս բարեւ. (կը մեկնին Թաքարները):

ՆՈՐԱՅԻ. — Եւ ես՝ գերեզմաներու և փլատակաց պիտի տիրեմ:

ՆԱԶԵՆԻԿ. — Կը բաւէ որ շլթայ չունինք, հայր իմ, աղատ ենք:

ՆՈՐԱՅԻ. — Այլ չմնաց Հայ մը:

ՆԱԶԵՆԻԿ. — Մենք Հայ ենք: (Վարագոյր կիջնէ):

(Վերջ Գ. Արարուածին)

### Վ Ե Ր Զ Ա Բ Ա Ն

Գիւեր. — Լուսին. — Աւերակ վայր մ'է. — Ասդին անդին շրիմներ. — Հայաստան ողբայակապ եւ փեխասկ գրւիս կուրծեին ծուած յուսահանասած է. — Թուալուրինը մէկ ձեռք սեւ դրօս մը միւս ձեռք տապար մը Հայաստանի գլխուն վերեւ կանգնած է. — Գահ:

### Տ Ե Ս Ի Լ Ա.

ՀԱՅԱՍՏԱՆ եւ ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆ

ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆ. — Վերջապէս թշուառութեան սեւ դրօշը  
քո վրադ ալ ծածանեցաւ, Հայաստան, ուրեմն այսուհետեւ դիր  
գլուխդ փրխանակ թագիդ՝ այս փշեայ պասկը. և շքեղ ծիրանույշ  
տեղ՝ այսպէս ցնցոտիներ հագիր, օ՛ն, արթնցիր և լաց թշուառու-  
թիւնը քու չորս կազմու արցունք և սուգ՝ անէծք և մահ սփռեց  
և ոտքերուդ տակ սեւ սեւ գերեզմաններ փորեց, ե՛լ, կանգնէ,  
չորս կողմդ նայէ և ալ չի պիտի տեսնես գեղազուարձ դաշտերդ,  
այլ արեան հոռմատարած ծով մը՝ որուն մէջ կը լոզան կիսաշունչ  
դիակներ, չըմնաց ծաղիկ մը որ արցունքով չը թրջի. չըմնաց ալիք  
մը որ արեամբ չը պղտորի, անգամ մ'ալ դարձուր աշքդ յերկինս  
տես աստղդ իւղասպառ կանթեղի նման կը պլայայ և մօտ է խա-  
ւարելու, այո՛, ահա կը խաւարի Հայաստանի պերձ բախաը:

ՀԱՅԱՍՏԱՆ. — (Յուսահան ցաւիկելով) Ա՛լ հեռացիր քովէս,  
անգութ ոգիդ թշուառութեան, զու խեղճ Հայաստանը շղթայա-  
կապ գտար և կը ծաղրես, ահ, շանթեր թօթմափեն այն Հայերուն  
գլխուն որոնք իրենց հայրենիքը շղթայեցին այսպէս, և թշուա-  
ռութիւնը եկաւ իր սեւ դրօշը կանգնեց գլխուս վերեւ և փուշե-  
րով պատկեց ու իւղոր ճակատ, ալ բաւական է, ճիւաղդ անողորմ,  
ալ բաւական Հայաստանի արիւնը թափեցիր, ե՛րբ պիտի փշրի այդ  
անխնայ տապարը:

ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆ. — Քու կուրծ քիդ վրայ միայն պիտի փշրի,  
մի՛ նախատեր զիս, երկնից արդարազատ բազու կն եմ ես, ուր որ  
չկայ լոյս և ոգի՝ հան է թշուառութիւնը, ինչո՞ւ կործանեցաւ Սերա-  
ստեան գանձը — վասն զի Հայը տգէտ էր, վասն զի Հայաստան  
մարած սրտերու մենաստան մ'էր. վասն զի իր վերջին թագաւորը  
կրօնամոլ, ոնարդ և օտար էր, լեռները ողբացին, գետերն ար-  
տասուեցին, մինչդեռ կեւոն Զ կապան բերդին մէջ ապաստանած  
էր, բայց վերջապէս ինքն ալ շղթայ կրեց, փօխանակ պատերազմի  
զաշտին վրայ ինտուր, խո՛զ Հայեր, րինց ընկլամելիք անդունդը  
ձեռօքնին կը գորեն. և երբ անգունդին եղրը ըլլայնին կղզան,  
կալսին օգնութիւն աղաղակել, բայց ի զուր, խո՛զ Հայ, որ ընդ  
երկար կը լոէ, վերջապէս կորուայ և իր հանած կայծակէն նախ  
ինք կը սարսապիի:

**ՀԱՅԱՍՏԱՆ.** — Լոե՛, ամօթահար պիտի կրօնչի Հայաստան,  
ու ոք պիտի զթայ իրեն և պիտի օգնէ. վասն զի թշնամին ու  
իծեց իր զաւակն է, ո՞ւր էք Հայէ, Արամ, Արտաշէս, Ճրդառ  
լրան, քաջ դիւցազունք, աւեղ առիւծք Արարատան, ելէք  
դարաւոր լիրիմներէն, տեսէք ցնցուիներ հագեր է, շղթայա-  
կ է Հայաստան, արթնցէք մէկ մը և պիտի տեսնէք որ ձեր շի-  
ներն անզամ ձեր թոռանցն արեամբը կարմրած են, ո քիմն-  
ք ալ ձեր դամբանաց խորերէն անէծք մոնիցէք մատնիշ Հա-  
յուն, դուք ալ վայ և եղուուգ կարդացէք թշուառ Հայաստանի

թշՌԱԾՈՒԹԻՒԹԻՒՆ. — Ի զուրք կառաղես, Հայաստան, գլու  
ցիր որ այդ արտասուաց հեղեղներն անկարող են որպեսց ճակախն  
դատակնիքը ջնջելու, և այդ առաջանաց մրբիկները չեն զորեր  
քու ասովզ ծածկող ամբերը փարատելու ես, այսուհետեւ հոս  
միա՞յն սեւ նոժնիներ պիտի պատեն, երբ աչքերդ երկինք վերցնես  
ամպաժած պիտի տեսնես զայն, երբ զանոնք ի գետին խռնարձես՝  
փշա լատ պատի գտնես զայն, վշտանար պիտի թափառիս փլատա-  
կաց մէջ, պիտի չի գտնես կոթոզ մը՝ որուն վրայ կարդաս յիշա-  
տակդ, պիտի չի գտնես ծաղիկ մը որուն վրայ կարդաս ներշանիկու-  
թիւնդ, վերջապէս պիտի չը գտնես Հայ մը որւն նայեւած քին մէջ  
կարդաս յօյսդ, պիտի հեծես միշտ մինչեւ որ քու խոր գերեզմանդ  
փարեմ, քու որդիբերդ պիտի մը են տփիտաբար քեզի հոն կարծելով  
թէ գահ է այն, և օտարք փուշեր պիտի սփուն դամբանիդ վրայ,  
միմիայն նախնեաց ստուենինը « բցունքով պիտի թանան այն փու-  
շերը: Անա բացի քու առջիդ ապագային մուտք վարագոյրը:

ՀԱՅՈՒՍՏԱՆ. — Ահա, սոսկալիք վծիռ, լսեցիք ու բռնա Հայութ, և զարդութեցէք, ով երկինք. Հը պիտի ջնջես ճակտօն այս անէծքը, միթէ սպառեցա՞ն կայծակներդ, երբ կարգը զաննը մատնչաց Քը, թօթափելուն եկաւ, ի՞նչ կը լսեմ. Հայաստան պիտի ջըն Ճակտին թօթափելուն եկաւ, ողուի հրաւեցէք. Հայ օրիորդ-ջուի, հեռացի՛ր, գուժկան ողի, ողբեր հրաւեցէք, ներ, արցունք թափեցէք, երիտասարդներ, և դուք ալ, ծերեր, ձեր գերեզմանը փորեցէք. Հայաստան պիտի ջնջուի, ինդացէք. Պարսիկք և Յոյնք, Եղիպատացիք և Թափառք, և դու ալ իրկնա-դըրացիդ. Մասիս, դու ալ ամպերու մէջն ոռոտագոչ ձայնէ «Հա-յաստան պիտի ջնջուի...» (յանկարծ կարմիր լոյս մը կը ծագի), ի՞նչ լոյս է այս, արդեօք Հայաստանի բա՞ի ան է որ ծագեցու:

S U P H E.

ՆՈՅՆԻ Եւ ՍԵՐ

Սէր. — Այս, Հայաստան պիտի ջնջուի :

**ՀԱՅՈՍՏԱՆ.** — (Մարտափած) Ո՞հ, մահուան կրնչտա կի է այս :

Ալբ. — Ո՞չ, զքեր ողպալու կուգամ, Հայաստան չ' ու առաջ  
չեր զիս:

ՀՈՅԱՍՏԱՆ. — Այս, կը ճանչեմ զքեզ, հրեշտակը խաղաղութեան:

ՍԵՐ. — Ո՞վ է այդ ճիւղը որ գլխուդ վերեւ կանգներ է՝  
մէկ ձեռքը տապար մը, միւս ձեռքը սեւ դրօշ մը բռնած, անչուշա  
կը ճանչես նահեւ զայն, կը տեսնե՞ս, որ քայլերուն տակ արցունք  
կը սփոէ և սիրոյ պէս ծաղկունք չի սփռեր, կը տեսնե՞ս որ ուր  
չկայ սէր, հան չկայ խաղաղութիւն, վայ ձեզ, Հայեր, որ ձեր  
նախնի փառաց կոթողները դուք ձեռօքնիդ կործանեցիք և ձեր  
արեւամբը զովացուցիք Սանդարամնուի սեւ ձակասը, թող ուրեմն  
յագենայ Թշուառութեան տապարը:

ԹԵՌԱԾՈՒԹԻՒՆԻԵւ. - Այս, վասն զի երբեմն թշուառութեանէն կը ծնանի վերականգնումն, բայց թող գիտնայ Հայաստան որ երբէք Թշուառութեան տապարը չը յագենար, միշտ կը հարուածէ, մինչեւ որ ձան մը գոչէ, ալ բաւական է :

ՀԱՅԱՍՏԱՆ. — Եւ ե՞րբ պիտի լսուի այդ ձայնը

Սէր. - Երբ չայր սիրէ իր եղբայրը

ԹԵՇԻՑՆՈՐԴԻՒՆ. - Առանց այն ձայնին՝ հեթէ բոլոր աշխատանքները պահպանութեած են առաջին գումարի վեհականութեամբ, ու առաջին գումարի վեհականութեամբ:

Սէր. — Կը լսե՞ս, Հայաստան, ճանչցիր դահիճդ, ճանչցիր  
հրեշտակդ, երբեմն սիրոյ ժպիտն էք Հայաստանի արեւը, խիկ հիմա  
քու ապերախտ զաւակներդ ատեցին և զարկին սէրը, ինչաւ նա  
և ինչաւ Հայաստան, արտասուելով անցաւ Հայաստանէն Աէրը և  
ուր որ հոսեցին իւր արցունքը, հոն փուշեր բուսան, թող յաղ-  
թանակէ ուրեմն Անմիռութիւնը, թող յաղթութեան Կաթողիներ՝ շի-  
բիմներ և սգալի նոճիներ կանգնէ, և թշուառութեան տապարը  
թող անմինայ հարուածէ Հայաստանը, թող փուշերով պատկուի իր  
կնծոսա ճակատը՝ ինչպէս որ նա փոխանակեց սիրոյ նուիրած ձի-  
թենիները :

ՀՅԱՅՍՏԱՆ. — Ա՛լ բառական է, անէծք մը միտյն մնաց, այն  
ալ գերեղմանիս վրայ կարդո՛, ևս որ քեզնէ սփոփանք կախվալէի,  
զու նախ կը դատապարտես զիս, բայց ո՛չ, իրաւունք ունիս,  
վասն զի ես արդունք քամեղի քու արեւ աշերուդ:

ԹԾՈՒԱՐՈՒԹԻՒՆ. Հայաստան, միթէ Թշուառութիւնը անգութ գտնելով Սէրբն կակնալէս գութ, գիտցիր որ Սէրբն ինկաւ բու գաճէդ և միայն Անմիութիւնն ու Թշուառութիւնն են անոր իշխողները, չե՞ս տեսներ որ Յօյսը սարսափով կը նայի Արքարատեսն սահմապուտ սարերուն, մինչեւ անգամ Ասքանաղեան քաշերուն ուղիերքը գերեզմաններուն մէջ կը քատմին, կը գողուն լիւ բինք, կողբան ալիք, կուլան ծալիկք, կը հւեծն զեփիւոք, կը հնչեն ահա կոշնակաց մահաշառէկ գանցիւնները, գեր կը յուռան, Հայաստան, ամեն տեղ օրհասականաց հեծիծանքներ կը լուռին,

— 38 —

ամեն տեղ մահ սիրեց Անմիութիւնը, մինչեւ անգամ գերեզմանաց հանգիստը խռովից, և դու գեռ կը յուսա՞ս, խեղձ Հայաստան (որումու եք եւ կալծակի):

ՀԱՅԱՍՏԱՆ. — (Սոսկմամբ) ԱՌ, հուր և կործանում:

Ճ Ե Ս Ի Լ Գ.

ՆՈՅՆՔ եւ ԱՆՄԻՈՒԹԻՒՆ

ԱՆՄԻՈՒԹԻՒՆ. — (Խրոխապանծ գահն ելենելով) Ողբացէք, Հայեր, ձեր ողբերն իմ յաղթութեանս դրուատիքն են, և օն, արտասութորմ ծաղիկներէ յաղթական պատկներ հիւսեցէք անմիութեան խորխս ճակտին, յաղթութիւն կրկնեցէք ողբաձայն, ձորք և լերինք Արարատեան, Անմիութիւնն եմ ես, սէր գողող ճայնը թող մարի, սէր հնչող քնարը թող փշի, սէր տածող սիրաը թող խորտակի, Անմիութիւնն եմ ես, սարսեցէք անունէս, շրիմք դիցացանց, գողա և սոսկա ինձմէ դու ալ, Հայաստան, վասն զի ալ իմ գերիս ես, և դու ալ, Սէր, պարտութեանդ վրայ ամօթահար՝ հեռացիր Հայաստանէն, թող որ ես ալ տիրեմ Հայաստանի, խեղ Հայեր, չը զիտէիք միթէ որ իմ գահն է գերեզման և թագաւորական գաւագանն է ուռու, և հիմ զզջալով կը հեծէք:

Սէր! — Ողիդ անմիութեան, այս, յաղթեցիր ինձ վաս մատնիչներու զէնքերովք որոնք եկբարց՝ որդւոց ծնողաց՝ և նաեւ իրենց գլուխը թշուառութեան տապս ըին մատուցին, ովք ողբալի ժողովուրդ, արդեօք երբ պիտի արթննաս և պիտի գիտնաս թէ քու երջանկու թիւնդ՝ կեանքդ՝ արեւդ ուրին է միտյն:

ՀԱՅԱՍՏԱՆ. — Ն ա տամինք, այս է ահա Հայաստանի ապագայն, ովք երկնք, դուք գոնէ զթութեան կաթիլ մը ցողեցէք թշուառ ճակտիս զրայ, դուք գոնէ յուսոյ նշոյ մը սիրեցէք խաւար հորիզոնիս զրայ:

ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆ. — Դիու կը յուսա՞ս Հայաստան:

ԱՆՄԻՈՒԹԻՒՆ. — Կը մթագնի հորիզոնդ:

Սէր. — Մի խրոխտոր այդպիս, Ողիդ Անմիութեան, անշուշա դեռ չէ մարած բոլորովին սիրոց կայծը Հայոց որտերուն մէջ, պիտի դու անոնց ժամանակ մը որ երբ տգիտութեան մուայը խօսւափի, Հայաստան իր թմրած զլուխը բարձրացնելով պիտի սիրափի և սպասնալից նայուածքով մը զքեզ դժոխոց ծոցը պիտի գլորէ, և գարձեալ ես կը գրկեմ ու գգուեմ այն ատեն տառապեալ Հայեր, և իմ մազերովս կը պատեմ իրենց գէրքերը:

ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆ. — Սէր, կը տեսնե՞ս այս տապարը, գիտցիր որ խիստ սոսկայի է այն որ իր ձեռքը տապար և անմիութիւնն ունի:

ԱՆՄԻՈՒԹԻՒՆ. — Եւ նաեւ անկարելի է մառեալը գերեզմանին մէջ կենդանուցնել, Սէր. ալ բուական է, հեռացիր Հայաստանին ամօթահար, անցիր զարհուրած նոյն արտասաւալից դաշտերէն, կարդա՛ Մասիսի ճակատը զրոշմուած սա արենազիծ տառերը — Հայաստան պիտի ջնջուի — ել յետոյ անոր գագաթը և պիտի

տեսնենս որ ոէր ու յաղթանակ նուազող մուսայից մատունքն իրենց ստուած աչքերէն կաթած արցունքովը կը հնչեն ոսկի քնարներուն թելերը, և գոռողն Մասիս իր դէմքը ամգերուն ետեւ ծածկած կը տաշէ, յետոյ անցիր Հայոստանի կործանեալ պարիսպներէն, ակորդիկ մը ձգէ ետեւդ, և պիտի տեսնես աւերակի լուռ ու տիսուր երկիր մը և նոյնպէս սեւ ու անարեւ երկինք մը և երկուքին մէջ աեզզը Անմիութեան ստուերը խրոխապանծ կանգնած :

Սէր. — Սթափեցէք, թշուառ Հայեր, գրկեցէք զիս և դարձաւ ևս կը վերականգնեւմ ձեր աւերակ երկիրը, մնաս բարեաւ Հայաստան, (տիսուր ու յամբակայ կը հեռանայ), առջի պէս խաւար:

ՀԱՅԱՍՏԱՆ. — ԱՌ, այս ինչ մահաբոյր խաւար պատեց, հեռացար ինձմէ, քաղցրիկ Սէր, զիս մինակ թողուցիր այս ճիւալներուն քով՝ որոնց ծոցէն մահ կը բուրէ և որոնց բերնէն դժոխիք կը ժամփակէ, դարձիր, դարձիր, տառապեալ Հայաստանի գիրկը, Հայեր:

ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆ. — ԱՌ մի յուսար, Հայաստան:

ՀԱՅԱՍՏԱՆ. — (Ձեռները զիխուն զարենելով) Աւաշ:

ԱՆՄԻՈՒԹԻՒՆ. — Լացէք, հրեշտակը երկնից, ինդացէք, հրէշք ժժոխոց, և գուք ալ երկինք և երկիր, միաձան կրկնեցէք Հայաստան պիտի ջնջուիք՝ արցունք թափեցէք, Արտաստեան ստոնամանիք:

ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆ. — Հայաստան պիտի ջնջուիք, (սպառնալից կը հեռանան):

ՀԱՅԱՍՏԱՆ. — (Ցեփին յուսահատութեամբ ծուեր իյնալով) Անէծք, անէծք. (խաւարումն լուսնի. — աղմուկի. — ստուերեն կամաց զերեզմաններէն կենեն եւ հետեւեալ երգը կերգին ժխուր ու միակերպ):

Ճ Ե Ս Ի Լ Գ.

ՀԱՅԱՍՏԱՆ եւ ՍՏՈՒԵՐՔ

Ո Ղ Բ Ե Պ Գ Ս Տ Ո Ւ Ե Պ Ա Ց

Մինչ Ե՞ր զըլուխդ պիտի ծեծես՝

Նղայակապ այդպէս հեծես,

Հէ Հայաստան Շիջելարեւ,

Ե՞ր սոխակը սրգասերեւ,

Նոնիներէն ուս աւլով խոյս՝

Փափի երգէ վարդ՝ արեալոյս :

Եղուկ եղի հէ Հայրենիք՝

Ու ուրբելով ուեղ դափնիք՝

Ուրիքի անխիլն զիխուն վատուծ

Բոլորեցին սեւ նոն ու փոււ . . .

ԱՌ, վեճմնալիք շամբեր հայրին

Հայրենապրուժ Հայոց հակին:

(Սուուերենը կելամազ կամաց հենց զերեզմանը մտնել):

ZUR-A-ADN CCF

## S U B H I L, b.

## ՀԱՅ ԱՏԱԿՆ (առաջնային)

Օ՞ն, գերեզմաննիդ մատէք, ասուերք դիւցազանց, ձեր ողբերովը չեն քակուիք այս շղթայները, դուք որ կոչկանդեալ էք աւտիսնականութեան շղթաներով, հեռացէք ձեր ողբերը պայտնախնի փառաց յիշատակներ կը զարթուցանեն աւերակոց մէջնի խաւար է Հայաստանի ճակատագիրը, ահ, երկինք, վերցուր զուխուս վրային վրէժինդրութեանդ հրացայտ սուրբ որուն վրայ հայելոյ ըք պէս անա միշտ փշապատ գերեզմանս կը նշմարեմ, ահ այդ արովդ խորտակէ այս շղթաները և քու բարկութեանդ կայծակովը այրէ ճակտիս փոշերը, դեռ չսպառեցաւ վրէժինդրութիւնդ, չը անօամք միթէ որչափ արիւն ծծեց այն Սեւ Հաղերը, մինչեւ անգամ արեւը զարնուրեցաւ իր լոյսը սփռելու, դեռ կը գոռաց ականջիս այն անօելի ձայնը — Հայաստան պիտի ջնջուի՛ — գեռ աշացս առջեւ է Թշուառութեան արենակաթ տապարը, (ծունգ գալով) ձայն տուէք, երկինք, պիտի քակուին այս շղթաները, ձայն տուէք, դեռ շատ պիտի հեծէ Հայաստան . . . :

S U B H L 9.

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐ ՑՈՅՑ

ՅՈՒՅՍ. - Մի՛ յուսահատիր, Հայաստան, գեռ կրնան խոր-  
տակիլ ացր շվթայները, զեռ աստղ մը ունիս:

ՀԱՅԱՍՏԱՆ. — Ահ, օրհնեալ ըլլան երկինք, բայց ով ես  
դու, ըլլայ որ մահուան հրեշտակն ըլլաս,

ՅՈՒՅ. — Յոյշն եմ ես, որ գերազանցին ցուբա զբանն առջև  
լսկ՝ թագին և դադաղին երեսին կը ժպտիմ:

ՀԱՅԱՍՏԱՆ. — Եւ ինչ կը բերես ինձ, թա՞զ, թէ դադաղ,  
ՅՈՒՅՍ. — Թա՞զ, եթէ Հայլ որիք եղաւորը, Հայաստան պիտի  
վերականգնի, (Հայաստան ուրախութեան շարժում մը կը կը (ե)): Հա-  
յաստան չի պիտի վշտագնի, այլ պիտի ժպահի (զիխուն փետայ պր-  
սակը կը նետէ): Հայաստան գերի չէ, ալ աղատ պիտի ըլլայ (օքչ-  
քաները կը խակէ), օտարութիւնը Հայուն գլուխն հարուածող լախ-  
արն է, անմիութիւնը Հայաստանի ժանտախտն է, սէրն ու լրյուր  
Հայոց դրախտն է, և քիչ ատենէն երկնից երեսը նոր ասաղ մը  
պիտի ցոլայ՝ այն ալ Հայաստանի բախտն է, (յանկարծ խոյց բյա-  
մը կը ծաւալի):

ՀԱՅԱՍՏԱՆ. — Ողջ է Հայաստան, ծափ պարկեք, Հայեր,  
(անմիութեան զահին կործանում) :

*Ալբ.* — (Երեւելով) Զենք, Հայոստան:

**ՀԱՅԱՍՏԱՆ.** — Ահաւասիկ, (կող գրկախառնքին):

ՅՈՒՅ. — Ուրեմն պիտի ~~լորուսական գրքը~~ այս թիւնը:



ՀՀ Ազգային գրադարան



NL0335352

28275